

J MAR 2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Վ. ՈՒԶՈՒԵԱՆ ԳՐԱՏԱՆ ՓԱՆ 7

Մ. ՍԵՐՈԲԵԱՆ

ԱԶԳ. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԱԶԳ. ՆԿԱՐԱԳԻՐ



ՊԵՅՏՈՒԹ
ՏՊ. ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԱՆ
1928

371.4
Մ-197

37104
UT-97

ETOS 10. 40

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՊԱՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՆ ԹԻՒ 7

Ա. ԱԵՐՈԲԵԱՆ

ԱԶԳ. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԱԶԳ. ՆԿԱՐԱԳԻՐ



ՊԵՅՉՈՒԹՅ
ՏՊ. ՏԵՇ ՅՈՎՃԱՆՆԵՍԻՆ
1928

04.07.2013

99/039

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Դանի մը տարիէ իվեր հաշուած եմ հրապարակային կեանքի։ Բայց սրցաւ մարդու մը համար բաւական դժուար է, երէ ոչ անկարելի — փակուած մնալ իր մեկուսացումին մէջ, երբ ամեն օր աչքի առջեւ կ'ունենանի գաղութահայ կեանքի օրսօրեական անկումը։ Դաղուրներու զիրկը ապրող զործիչներն ընդհանրապէս, ըլլայ եկեղեցական քէ աշխարհական, ամօրալի զարտուղութեամբ մը կը շոյեն ժողովուրդին ստորին բնազգները, չը վտանգելու համար իրենց առօրեայ շահերը։ Ուզեցի անապատին մէջ ձայն մը ըլլալ, եւ հնչեցընել անազանզը մէծ զանգուածին օգտին համար։ Երէ այս ամփոփ տողերը կարենան հանի մը կարիլ անձրեւի ազդեցուրիւթը զործել կորդացած գետի վրայ, հոն բուսցընելու համար կամֆի եւ նկարագրի ծաղիկներ, ի զուր անցած պիտի չըլլայ աշխատանիս, եւ հոգեկան գոհացում մը պիտի ըլլայ փարձաւրութիւնս։ Կը յուսամ քէ այս տեսրակս պիտի արժանանայ անշահախնդիր եւ հեմարտասկը միտքերու լուրջ խորհրդածութեանը։

Մ. Ա.



65491-67

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1.— Թուղթ Հովուական	(սպառած)	—
2.— Պատկերներ	(«)	—
3.— Դրուագներ	(«)	—
4.— Հովիւին Խրատները	(«)	—
5.— Քրիստոնէական Վարդապետութիւն		—
6.— Քրիստոնէական Բարոյականը		—
7.— Ատանայի ջարդը եւ պատասխանատուները		—
8.— Վեպր Cilician		—
9.— Ընկերվարութիւն եւ Հայ Ընկերվարականներ		—
10.— Վաղուան Հոգին		—
11.— Մանչէսթրի Հայ Պաղութը		100
12.— Բանախօսութիւններ	(Ա.)	100
13.— Ամերիկահայ Տարեցոյցը	(1912)	—
14.— »» Տարեցոյցը	(1913)	—
15.— Արմենիա եւ Հայաստան		—
16.— Հայկական Մզգաւանջը		—
17.— Մտքի Թափառութներ		200
18.— Իրականութեան Լոյսին Տակ		—
19.— Ակամայ Պատասխաններ		25
20.— Ազգ. Դաստիարակութիւն Ազգ. Նկարագիր		15



ԱԶԳ. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱԶԳ. ՆԿԱՐԱԳԻՐ

Նոր տարեշրջանին համար դպրոցները վերաբացուեցան, ու նորէն սկսան պարահանդէսներն ու ներկայացումները ի նպաստ կրթական շարժումին։ Բոլոր անոնք, որոնք կրթական հաստատութիւններով իրենց ձեռքին մէջ առած են հազարաւոր ուսունող պատանիներու և երիտասարդներու ճակատութիւնները, հարգը, հարկագրուած եղան անշուշտ, ժամանակին հետ կարենալ քալելու, և օրուան պէտքերուն դոնէ մասսամբ բաւարարութիւն կարենալ տալու համար, աչքէ անցընկել իրենց դպրոցական ծրագիրները, առաւել կամ նուազ համեմատութեամբ որդեգրել փափախութիւններ կամ սրբագրութիւններ, որոնք կը պարտադրուին փորձառութեան և գիտական մէթոսներու ձեռք բերած արդիւնքներու հետևանքով։

Բնականաբար մենք չենք կրնար օտար մնալ դպրոցական այդ շարժումէն, քանի որ ազգի մը կենալունակութիւնը և անոր ապագային հարցը կախ-

ուած է նաև անոր դպրոցական կեանքէն, և ձեռք բերելիք ուսումնական և կրթական մակարգակին։ Եւ ազգային վարժարաններու գոյութեան հարցը ինքնաբերաբար մէջահեղ կուղայ, որչափ ատեն օտար վարժարաններու հմայքը փորձութիւն մըն է ծնողքին և աշակերտներուն։

Այդ փորձութիւնը գոյութիւն ունէր հայ գաղութներու գոյութեան առաջ, Մայր հայրենիքին մէջ ալ։ Եւ եթէ գաղութներու մէջ քիչ մը աւելի շեշտուած կը գանենք այդ փորձութիւնը, այդ գոյավիճակը արդիւնք է կարդ մը արդարացուցիչ պատճառներու, որոնց վերլուծումին մանրամասնութեան մտնել աւելորդ պիտի ըլլար գոնէ առայժմ։

Հայրենիքին մէջ ազգային վարժարաններու գոյութիւնը արդիւնք էր ոչ միայն օրուան պէտքի մը, այլ և հոգեբանական և պատմական ազգակներու։ Հոն ազգային վարժարանը մին էր այն երեք սիւներէն, որոնց վրան կազմուած էր ազգային կեանքը։ այդ երեք սիւներն էին Եկեղեցին, Դպրոցը և Ըստանիքը։ Այս երրորդութիւնը իր մէջ կը ծրարէր տեսին նկարագրի եթէ ոչ ամբողջութիւնը, գոնէ անոր գիտականալ, թէ այդ երրորդութիւնը կը կազմէին։ Հարց է այսօր, և եթէ այս, ընկերական և ազգային ի՞նչ պայմաններու և շըջափոխութեան ի՞նչ ձևերու տակ։

Հստ իս այդ ազգակներէն երկուքը, եկեղեցի և ընտանիք, այս ապառւս ափազանց տկարացած կը ներկայանան, և անոնցմէ, գոնէ առ այժմ, դոստիարա-

կութեան և նկարագրի տեսակէտով մեծ բան մը չենք կրնար ակրնիալ։ Զ արդէրն ու տարագրութիւնները տուներու նիւթական շինուածքը քանդելով, մեծագոյն հարուածը տուին միւնոյն ժամանակ ցեղային և ընտաննեկան աւանդութիւններուն ալ, որոնց խեկաները ակտմայօրէն սովորուցանք տարանկել օտար կլիմաներու տակ, օտար միջավայրի մէջ, Բնականաբար այդ աւանդութիւններու տկարացումը համազօր չէ ազգի մը սպաննութեան։ Ազգերը կրնան գաշունուիլ, կարելի է զանոնք ենթարկել վիրաբուժական գործողութիւններու բայց հակառակ ամենուն այդ ազգերը կրնան ապրիլ, սթէ ընդունակութիւն ունին յարմարելու կեանքի, նոր միջավայրերու, նոր մթնոլորտներու հարկագրած պէտքերու պահանջին։ Ալպէրթ Սօրէլ իր

Essais d'Histoires et de Critique երկասիրութեան մէջ, խօսելով Բոլոնիոյ մասին, կը գրէ .— «Կան հոյլ մը ազգեր, զոր բոլոր քաղաքական բժիշկները շատ անզամ դատապարտած են, և որոնք ներքնապէս շատ առողջ են տակաւին։ Մահամեքներ կան, որոնց վրայ շատ մը մահացու գործողութիւններ կատարուած են և որոնք տակաւին չեն մեռած։ Դիւրին չէ խաղալ ազգի մը ապրելու և տեսելու կամքին, և անոր գոյութեան ընդունակութիւններուն հետ։ Պատմական իրողութեանց կարդ անցած է հարուածուած ազգերու վերագոյութեան այս կէտը։

Հետեւաբար ազգային դպրոցը, զրկուած իր միւս երկու օժանդակ ոյժերէն կը մնայ միակ ազգակը, անալ իր կարգին չափազանց տկարացած իր փոխարենց կումովը օտար հողի վրայ, որ յաջախ անյարմար է իր անումին, պակասովը տնտեսական նպաստաւոր պայ-

մաններու և բացակայութեամբը կարող և արժանաւոր ուսուցիչներու : Բայց այս պայմաններու տակ իսկ անհրաժեշտ է ունենալ ազգային վարժարաններ հայ գաղութներու մէջ :

Ազգային վարժարան ունենալու մեր նպատակը պէտք է ըլլայ, սակայն, գաղութներու մէջ ապրող նոր սերունդին տալ մանաւանդ ու առաւելապէս, ազգային դաստիարակութիւն և ազգ . նկարագիր : Բայց խնդիր է գիտնալ, թէ մեր գաղութահայ ազգ . վարժարանները պիտի կրնա՞ն ծառայել իրենց այդ փրկարար կոչումին :

Բ.

Դպրոցը, ուր որ ալ ըլլայ և որ ազգի ալ պատկանի, կը հետամտի երկու զիսաւոր նպատակներու, որոնցմէ մին է ուսուցումը (instruction) և միւսը դաստիարակութիւն (éducation) :

Ուսումի միջոցով աշակերտին տրուելիք . ամէն ծանօթութիւն, գիտական, պատմական թէ արհետագիտական, կը խօսի անոր մտքին և կազմել կուտայ հմտութեան պաշար մը : Ուսման ձիւղին համար ազգային վարժարանի մը գոյութիւնը անհրաժեշտ պայման մը չէ . և նոյն իսկ կրնայ աւելորդ նկատուիլ, քանի որ ուսման տեսակէտով մեր վարժարանները չափազանց երկրորդական տեղ մը միայն կը գրաւեն ընդհանուր դպրոցներու մարզին մէջ, տրուած ըլլալով որ օտար վարժարանները իրենց համեմատաբար լաւ կազմակերպութեան և նիւթական նպաստաւոր պայմաններուն չնորհիւ ոչ միայն ունին ուսման ամէն ձիւղի համար մասնագէտ ուսուցիչներ, այլև գիտութեան վերաբերեալ գործիքներ, որոնք կը գիւրացնեն

փորձառական ուսուցումը, և արուած զիտական ծանօթութիւնները աշակերտին մտքին մէջ արմատացնելու կը ծառային : Դպրոցներու պատմութեան մէջ զաստիարակութիւնը (éducation) ընդհանուր առմամբ գործածուած է նշանակելու համար զարդացումը գիտիքական, բարոյական և իմացական կարողութիւններու : Բայց ալ ընդունուած իրողութիւն մըն է թէ զաստիարակութիւն ըսելով կը հասկնանք մասնաւորապէս բարոյական կարողութիւններու զարգացումին մշակոյթը : Ան է որ կը գործէ իհաշիւ նկարագրի զարդացման ամենակենսական գործին : Բաղմաթիւ հեղինակներու կարծիքները խտացնելով կրնանք ըսել թէ ուսումը (instruction) աշակերտը (élève) աշկերտ (apprenti) մը կը շինէ գիտութիւններու, հմտութեան և ծանօթութիւններու, մինչ զաստիարակութիւնը առաքինութեան : Գիտնալը զարդարանք մըն է միայն . անհատին արժէքը իր գիտցածին մէջ չէ, ինչ որ ըսած է Պէյքըն, իր ամբողջ արժէքը կ'առնու իր նկարագրէն, իր կամքէն, իր բարոյականութենէն, իր իտէալէն և ճշմարիտն ըսելով, այս, միեւնոյն տարրերն են, որ իր անհատականութիւնը կը զատորոցեն և կը կազմեն իր իսկ էութիւնը : « Նկարագիր կազմեն է զաստիարակութեան գրեթէ միակ նըպատակը » կը գրէ Գեղագիտական իտէալի հեղինակը : Ուսուցումին համար անհրաժեշտ են դասերն ու խորհրդածութիւնները, մինչ զաստիարակութեան համար անհրաժեշտ են անձնական օրինակը և զործնական կեանքը : Տը Փօնար շատ լաւ կը բացատրէ երկուքին տարբերութիւնը : « Դաստիարակութիւն ըսելով կը հասկնանք ամէն ինչ որ կը ծառայ է սովորութիւններ

կազմելու, և ուսուցումով՝ ամէն ինչ որ ծանօթութիւններ կուտայ»:

Ուսուցիչին համար գիտական և հմտական պաշար մը բաւական է իր պաշտօնը անթերի կատարելու, բաւական է որ տիրացած ըլլայ ուսուցման մէթոտին և իրեն տրամադրուած ըլլայ փորձառական ուսուցման ծառայող գիտական գործիքներ, դասագիրք, քարտէս, բուսաբանական և կենդանաբանական տախտակներ։ Այլապէս չափազանց դժուար է և տաժանելի դաստիարակին գործը։ Յն չափազանց բարդ և կնճոտ հանգամանքի մը պէտք է լուծուած ըլլայ։ Հոգեբանօրէն ան պէտք է ուսումնասիրէ իւրաքանչիւր աշակերտի ներքին հոգեկան վիճակը, անոր միտումներն ու յօժարութիւնները, ցեղային ու ընտանեկան հակումները, աւանդութեանց և սովորութիւններու շինած ծալքերը անոր ներքին կեանքին մէջ, մէկ խօսքով անոր բարոյական ընդունակութիւնները։ Եւ այդ հոգեբանական ախտաձանաչումը կարենալ անսխալ կերպով կատարելու և ըստ այնք դարմաններու վրայ խորհելու համար, պէտք է նախ ինքզինքը պատրաստած ըլլայ այդ հոգեբանական գիտութեան, պէտք է նախ, մարդ մը եղած ըլլայ ինքը նկարագրով։ և վարք ու բարքով, որովհետեւ իր անձին օրինակը մեծագոյն գերը պիտի խաղայ աշակերտին դաստիարակութեան մէջ։ Հեղինակ մը շատ իրաւամբ ըստ է ոով որ դաստիարակութեան մը կը ձեռնակէ, պէտք է սկսի իր դաստիարակութիւնը աւարտելով։ Որովհետեւ մարդ մը և քաղաքացի մը պատրաստելու պաշտօնը դաստիարակութեան կը վերաբերի։ Դաստիարակ մը ստեղծելու և դաստիա-

րակութիւն մը հիմնելու գործը չափաղանց ապերախտ է։ Կարգ մը բարոյական յատկութիւններ պէտք է գոյութիւն ունենան արդէն դաստիարակին և աշակերտին մէջ։ Դաստիարակին համար համբերատարութիւն, թափանցող միտք, քաղցրաբարոյութիւն, անձնուիրութիւն, անշահախնդրութիւն, այլասիրութիւն և անձնական նկարագիր անհրաժեշտ պայմաններ են, աստիճանական և անզդայի հարկադրում մը ընելու համար աշակերտին վրայ, և այս վերջինին մէջ զպրոցէն առաջ գոյութիւն ունեցող նախարներաց դաստիարակութեան մը նպաստաւոր մշակումը, ձեռք բերուած ընտանեկան-ժառանգական ազդեցութեամբ։ Որովհետեւ հեղինակ մը ըստ է։ «Դաստիարակութիւնը ամբողջովին կախում ունի անցեալ ժառանգութեան և բոլոր անցեալ միջավայրի ազդեցութեանց իրեւ արդիւնք զարգացած ուժերէն և կարողութիւններէն»։

Եւ յետոյ այսօր գիտութիւնը կ'ընդունի, թէ ցեղի մը մորթին գոյնը, ինչպէս անոր բարոյական գոյնը, նկարագիրը, սերտօրէն կապուած է կարգ մը գեղձերու (glan de) գոյութեան հետ։ Ցեղերու և անհատներու տարանջատ յատկութիւններէն գլխաւոր մէկ մասը կը պարտինք անոնց ազդեցութեան։ Եւ դաստիարակը որ պիտի զբաղի դաստիարակութեան և նկարագրի հիմնարկութեամբ, պէտք է գիտնապէս և հոգեպէս ի վիճակի ըլլայ նկատի ունենալու նոյնիսկ ֆիզիքական կազմութիւնը իրեն յանձնուած աշակերտին, կարենալ ըստ այնմ անոր դաստիարակութեան բարոյական ցեղագիրը պատրաստելու համար։ Որչափ ալ պնդուի, թէ ցեղային յատկութիւններ տեսական

ենու կը մնան, բայց պէտք է ընդունիլ, թէ միջավայրի փոփոխութիւն մը, կիմայի ազգեցութիւններ, քաղաքական կամ ընկերական մեծ պատահարներ, խորապէս կը խանգարեն ցեղային այս յատկութիւնները, կը ձեւազեղծեն զանոնք, և յաճախ անընդունակ կընեն նոր սրբագրութիւններու: Եւ մենք ազգովին զրեթէ այս տիտուր վիճակին մէջ կը գանուինք այսօր:

գ.

Երբ գաստիարակութեան քնննական պատմութիւնը աչքի առջեւ կունենանք, կը տեսնենք ինչ ունո՞ւ պակասին կամ թերութեանը համար տրաունչը գրեթէ միենոյն է ամէն գարու և ամէն ժողովուրդի համար: Տը Սէկիւր ափասանքով մը կը զրէ, «Արդի ժողովուրդները բաւական կզբազին ուսուցումայ, որ միտքը կը բանայ, և շատ քիչ կը բազին դաստիարակութեամք, որ նկարագիրը կը շինէ»: Աւելի զօրաւոր է զայրոյթի պոոթկումը անզիւցի իմաստաէր Լօքի, որուն բոզքի ձայնը տակաւին այսօր իսկ, մասնաւորապէս մեզի համար իր արժէքն ըան մը չէ կորսնցուցած դաստիարակութեան կարեւորութեան կամ աւելի ճիշդը պակասի մասին: Ան կը յարձակի իր ժամանակի իւաստակ ուսուցիչներուն դէմ, ուսումներու սխալ կամ դէմ ընտրութեան դէմ, և ընտանիքի հայրերուն դէմ որոնք երբեմն կրնան հմուտներ հասցնել, բայց մարդ բնաւ երբեք: Լօք խորհելով Քսինոփոնի, Պղատոնի, Արխտոտէլի, և Պլուտարքոսի պէս, կընդունի, թէ իրական դաստիարակութեան պաշտօնն է կատարեալ մարդուն ստեղծումը:

թէ այս ըմբռնումով մօտենանք մեր ազգային

վարժարաններուն և ազգային գաստիարակութեան և ազգային նկարագրի մասին անոնց մատուցած ծառայութեան, դժբաղաբար շեշտուած ժխտական արսդիւնքի մը պիտի հանդիպինք: Եւ չափազանցած պիտի չըլլամ, եթէ ըսեմ, թէ գաղրւթահայ ազգային վարժարաններուն մէջ դաստիարակութիւնը գործութիւն չունի, հետեւաբար մեր ազգային վարժարանները չեն կրնար ծառայել ազգային դաստիարակութեան և ազգային նկարագրի կազմութեան գործին: Այս մասին տարակարծութիւն մը ճշմարտութեան դէմ հայհոյանք մը պիտի ըլլար: Այս պարագան իր խորունկ պատճառները ունի:

Դաստիարակութեան գժուարին գործին մէջ ինչպէս ըսած է Մոնթէսքիէօ, երեք զլիսաւոր ազգակներ կան, ծնողք, ուսուցիչներ և աշխարհք:

1.— Ընտանիքը և ծնողք այսօր ի վիճակի չեն դաստիարակութեան գործին մէջ իրենց օժանդակութեան բաժինը բերելու: Տունէ և հայրենիքէ զուրկ ընտանիքը հիւծախտաւորումի առաջնորդուած ընտանիքն է: Հալածանքի խորչակներէն փախստական, իր հայրենիքի աւերակներուն տակ թաղեց ընտանեկան առաքինութիւններէն ու աւանդութիւններէն շատերը, և հարկագրուեցաւ նուիրուիլ դիպուածական կեանքի մը զարտուղութիւններուն, ու գետ այսօր նիւթական գժուարութիւններու և տնտեսական քայլքայումի ցանցին մէջ բռնուած, ի վիճակի չէ ոչ վերյշելու իր ցեղային յատկութիւնները և ոչ ալ ընկերական ու ընտանեկան առաքինութիւնները, որոնք բնականոն կեանքի մը հիմունքը կը կազմեն: Հետեւաբար նորէն կը կրնենք դաստիարակութեան գործին մէջ այսօրուան պանդուխտ և թափառական հայ ընտանիքը հակա-

ուակի իր կամքին, եթէ ոչ բացասական գոնէ զանցառութիւնի ազգակ մըն է, ուրկէ ուէ օժանզակութիւն չէ կարելի սպասել: Եւ մեր օրերուն, երբ քաղաքական և ընկերական աղէտքը մը հետեւանքով դադրած է, գոնէ առջամապէս, դոյութիւն ունենալէ «աւանդական և հասարակաց իտէալը», երբ ընտանիքը դէպքերու բնական հետեւանքով և արդարանալի պատճառներով զրկուած է իր զաւկին իտէալովն ու նկարագրովը հետաքրքրուելէ, այլևս տղուն հոգին հնչաւակ եղած կըլլայ կեանքի դէմ ըլլալիք մահափորձերէն աւելի ծանր մահափորձերուն»:

Եւ Բէլիթիէ և Սէն Ֆարֆօ, Խօպէսրիէսի միջոցաւ կրթական ծրագիր մը ներկայացուցին Convection ի առաջարկելով, որ ֆրանսայի բոլոր աղաքը միասին մեծցուին, հետացուելով իրենց ծնողքէն, աղդային հաստատութիւններու մէջ, ուր անոնք պիտի մնան 6-7 տարի, և ուր պիտի գասափարակուին պետութեան կողմէ նշանակուած ուսուցիչներու ձևոքով, այսպիսի ծրագիր մը անշուշտ հարուած մըն էր ընտանեկան գաստիփարակութեան սրբազն իրաւունքին զէմ, և ծրագիրը չսխոզեցաւ: Բայց Եթէ Երբեք այսօր մեր ազգը լվէճակի ըլլար այդպիսի ծրագիր մը զործադր և թեան դնելու, լաւագոյն հիմքերու վրայ, թերեւ ամենէն զեղեցիկ զործը կատարած ըլլար մեր մէջ: Բայց Եթէ այդպիսի էր թիւարան մը պիտի կազմուէր Հ. Բ. Լ. Միութեան վարած որբանոց-վարժարաններու պաշտօնէութեամբ և ուղղութեամբ, աւելի լուս կըլլար թողուլ մանուկը իր ճաշկագրին: Որովհետեւ այդ հաստատութիւնները իրենց վարիչներուն ազգեցտ թեան երեսն, որբերու հոգիին մէջ խեզեցին գաստիփարակութեան ընդունակ յարմարութիւններն անցամ, եւ այսպիսով մնանք ոչ միայն

Տառայութիւն մը մատուցած պիտի ըլլայինք այսօրուան ընտանիքին, իր պաշտօնին կարեւոր մէկ մասը ստանձնելով, այլ և պատրաստած պիտի ըլլայինք աղդույցին զաստիարակութեան և աղդը, նկարագրի կազմութեան հիմը, վաղուան զիտակից ընտանիքին անկիւնաքարերը զնելով: Դժբաղդաբար այդպիսի ծրագրի մը գործադրութեան համար կը պակսին մարդն ու զրամը:

2.— Մեր մէջ զաստիարակ գոյութիւն չունի, բայսին բուն իմաստով*, և դաստիարակութեան փափուկ և ամենակենսական գործը յանձնուած է ուսուցիչներու, որոնք ոչ միայն զուրկ են ուսուցչական մտաւորական և բարոյական պաշարէ, այլ և անոնցմէ շատերուն մօտ բացարձակապէս կը պակսին նկարագրին ու բարոյական գաստիարակութեան մը ատազները: Իմաստակ, բարոյագուրկ և աղէտ ուսուցիչ-դաստիարակի մը մօտ զրէք աղէտ անհատներէ կազմուած հոգաբարձութիւն մը, որ զպրոցական ծրագրէ և գաստիարակչական հարցերէ անտեղեակ կը մնայ հիմնովին, և այն ատեն տգեղութեան պատկերը կատարեալ կըլլայ: Շինիչ թելադրութիւններէ և օրինակելի տիպարներէ զուրկ ուսանողի մը ինչպէս կարելի է ազգային գաստիարակութիւն տալ և նկարագրի, ազգային վարժարաններու մէջ: Այս մարդին մէջ ինչու տուաջնորդուինք ինքնախարէութեան, և ինչու խարենք ծնողքները, թէ լուրջ աշխատանք մը կայ իր տղուն մէջ մարդ մը ստեղծելու: Ռաբոյական գաստիարակութիւնը այնչափ կարուէ, որ չափ կարմէ դաստիարակը, որ տղուն աչքին առջեւ զրբուած առաջին յարացոյցն (մօտէլէ)» կըսէ Խուսէ Տէրիէր:

3.— Երբորդ աղդակը — աշխարհք — աւելի ախտաւոր է քան առաջինները, և այդ ախտաւոր վիճակը

* Մէկ երկու բացառութիւններէ զատ:

բարելաւած պիտի կրնար ըլլալ, եթէ առաջինները, ծնողը և գաստիարակ, կրցած ըլլային լուազոյն կերպով ծառայել իրենց կոչումին, տղուն մէջ ստեղծելով կանխաւ աբտաքին յոռի ազդեցութիւններուն դիմագրելու նկարազրի ուժը։ Աշխարհի մէջ կարենալ պատուաւոր կերպով ապրելու համար։ Շամփօրի իրաւամբ կը սպաէ, թէ գաստիարակութիւնը տղուն կուտայ երկու գօրաւոր զէնքեր, բարոյական և խոնեմուրին։ առաջնով օժանդակելու համար հիմնաւորումին անհատական և ընկերական մեծ յատկութեան, առաքինութեան, և խոնեմութեամբ ինքինքը կարենալ պաշտպանելու համար ուրիշներումոլութիւններուն դէմ։ Այսօրուան աշխարհի բարոյական հաշուեկշիռին մէջ, զէն ու շահու էջը, վնասի ահազին բաժին մը ցոյց կուտայ։ Խզում ազդային, ընտանեկան և ընկերական աւանդութիւններուն հետ, խզում պարկեշտութեան չետ, խզում ազատութեան և արդարութեան գաղափարին հետ։ Տեսակ մը բարոյական անիշխանութիւն, տեսակ մը հոգեկան պոլշեւիզմ վարակած է հոգիները, սրտերը թթուած են ու ախտամոր, և ապօրէն վայելքի ախորժակն է որ գրգռուած է ամէն կողմ։ Լաւագոյնին հանդէպ յարգանքը մեռած է, և կիրքերու պակերասան յորդումին մէջ կորովազուրկ և բարոյազուրկ հոգիներն են, որ թունաւոր հոսանքէն մըլուած, կ'ըստուարացնեն քանզող ուժերը, և յուսահատութիւն կը պատճառեն բարոյական և նիւթական տեսակտով շինարար աշխատանքի լծուիլ ուղղող հոգիներուն։ Եւ գաստիարակութենէ զուրկ աշակերտը դատապատուած է այսօր ապրիլ ահարկու իրականութիւններու թատր եղող սա մեր աշխարհին և մարդ-

կային ընկերութեան մէջ։

Քայքայող ուժերու այս յորձանքին մէջ մէնք ԿԳնդագիտական իտէալնի հեղինակին հետ կընդունինք, թէ գաստիարակութիւնը պէտք է աշխատի աշակերտին մէջ «1. կազմել կատարեալ մարդ մը, ընկերական գործին խելացի, հմուտ և ժրաջան գործակից մը, ողջամիտ և բարոյական էակ մը։ 2. անոր մէջ յարգարել և դնել գեղեցին սէրը, բարիին կորովը, կամք մը, խէլ մը, 3. պէտք է չարքաշ, ձկուն և գեղեցիկ շինել զինքը, որպէսզի միտքը կորովի ըլլայ և կամքը զօրաւոր, 4. պէտք է անոր մէջ կազմել պարկեշտ քաղաքացին, և անոր ոորվեցնել ընկերական կարգապահութեան անհրաժեշտութիւնը և յարգանքը բոլոր ազատութիւններու 5. պէտք է անոր ձեռքին մէջ դնել արտադրութեան գործիք մը, ապահովելու համար կետնաքի անհրաժեշտ ազբիւրները և ընկերութեան համար ըլլալու օգտակար գործակից մը»։

Հակառակ ազգային վարժարանները նախընտրելու մեր անսահման բաղձանքին, ես պիտի չը մեղազրէի մէկը, որ յուսահատ մեր ազգային վարժարաններու անսահմական գոյութենէն, մեթոտի ուսուցիչի և գաստիարակի պահանէն, ինքլինքը հարկադրուած կըզգայ, ակամայ երթալ այլուր փնտույու իր զաւկին համար դպրոց մը, որ գոնէ մասամբ կրնայ լրացնել իրմէ պահանջուած կրթական և դատապարական այս հինգ պայմանները։ (*)

(*) ԱԶԴԱԿԻ յօդուածագիւներն մին, ազգային վարժարանի նացով գրանդ միջոցներն կը գրեր, «Ուժեղ ձեռք պէտք է կեցնելու իր բնբացքը փօխող հայ մշակոյքը, երէ չենք ուզեր կրիմել Հրեայ մեծ ազգին պահմուրիւնը»։ Յօդուածագիւրը կը բռի անհրաժետ ծանօթութիւնները չունի ազգի մասին։ Ամենուրեմ

Եւ այս տեսակ դաստիարակութիւնն մը պիտի նաև խընտրէի ազգային կոչուած տձեւ, ոնանկացած, անզոյ, ախտաւոր դաստիարակութենէ մը: Որովհետեւ անհրաժեշտ է նախ մարզը շինել, անսգիւտ յատկութիւններով օժտուած, և մեզի համար զիւրին պիտի ըլլայ յետոյ հայացնել, ազգայնացնել այդ կատարեալ մարդը: մինչ ընդհակառակն ամենաշղուարին գործը պիտի ըլլար ընկերական և անհատական մոլութիւններով վարակուած հայ մը? մարդու վերածել: Այս պատճառով անգամ մըն ալ կը կրկնենք Գ. Արծրունիի խօսքը, «Ուսպիր հրառարակեցք ոչ թէ այն նպատակով որ ընթերցողները հայասէր և ազգասէր շինէք, բայց այն նպատակով, որ հայերէն մարդիկ շինէք»: Նոյն խոկ ազգային դաստիարակութեան ոործին մէջ այս համոզումը պէտք է ըլլայ մեր ազգային, անհատական, ցրուած եւ ամենուրեմ գրիուած իր ազգային վարժարանն, անտիւին կը պանէ իր ցեղային իննուրիւնը բայց յատկութիւններով: Հայուղակ ամէն ազգի դաստիարակութեան ներքարուած ըլլալուն ան հետայ է ու կը մնայ: Կը երեւ երեք դաւերէ ի վեր գրկուած է իր բաղաբական գոյութենն, ան իրեւ հետայ, տնտեսական գենի վրայ կիշտէ իրեն իշխող բոլոր ազգերուն, եւ այդ տրավետող իրական թշնամութիւնն է պատճառը իր գել եղած յայտնի ու անյայս հայածնամին: Հետան իր այս վիճակով շատ աւելի բարձր է իր ազգա մողովուրդ, ան կարզ մը տնտեսական պայմաններէ զուրկ պետութիւններ: Երանի քեւ մեզի համար ալ «կրկնուէր իրեայ մեծ ազգին պատմութիւնը» Ալդ երջանիկ կրկնումին մէջ պիտի գտնենք մեր բաղաբական, տնտեսական եւ անհատական ազատութիւնը, էմիրութիւնը շատ իրավամբ դիտել կուտայ: «Մարդ պէտէ է ընորհակալ ըլլայ իր բերութիւններուն, եւ տեսակ մը սովորու ունենայ իր սաղսնեն: Բարձր տալանդ մը այնան ոյժ կը սպառէ, որ զինքը համանգամ կինէ: Միւս կողմէն բերութիւն մը կրեայ իրեն հասոյք բերել Հպատակութիւնը, որ յատկանական զինքն է հետային, զանի մեր օրերուն բած է տէր աշխարհի տէրերուն» (La conduite de la vie p 37.)

հայրենասիրական դաւանանքը, քանի որ մարդոք միակ կորիզն է ընտանեկան, ազգային և ընկերական առաքինութիւններուն:

Դ

Ազգերու և անհատներու ապրած զգացումներուն և բաղձանքներուն ամենէն տիրականը յաջողութեան տենին է, ինչ մարզի մէջ՝ ալ որ ըլլայ, անտեսական, քաղաքական, ընկերական թէ ընտանեկան, սիրային, թէ փառասիրական: Դիւանագէտը որ կը ծրագրէ, զօրապետը, որ կը հրամայէ, արենստաւորը, որ կը խորհի, սիրահարը, որ կ'երազէ, ընկերաբանը, որ սիստեմներ կը ստեղծէ, յաջողելու նպատակին միայն կը ձըգտին: Որովհետեւ շատ լաւ գիտեն, թէ առանց յաջողութեան ստանձնուած գործը, հիասթափութներ միայն կը ստեղծէ: Ժամանակի վատնութներէ վերջ: Այսոււնանգերձ, չափազանց քիչ են բազդատմամբ թիւին յաջողած ազգերն ու անհատները: Պէտք է գիտնալ, թէ նկարագիրու մեծ դիր կը խաղայ անհատական թէ հաւաքաջան յաջողութիւններու մէջ: «Պատահարները, որոնք կը հանդիպին մարդուն, կըսէ իմը ըսըն, իր նկարագրին արգասիքն էն:... Պատահարները կը մեծնան նկարագրին հետ»: (La conduite de la vie, p. 37.)

Ազգերու և անհատներու համար մեթոտի մեծ տարբերութիւն մը չկայ յաջողութեան ճամբուն վրայ: Եթէ մին կամ միւսը կը ձաւողի, այդ ձախողանքը արդիւնք է նոյն և մի պատճառին: տարակոյս չունենանք ասոր, որովհետեւ քանի որ անհատներն են որ կը կազմեն ազգը, այս վերջինը բարոյական և հոգեբանական իրր որմէք պիտի ներկայացնէ այն, ինչ

որ զինքը կաղող անհատները ունին իրենց հոգեբանական խորքին մէջ։ Զօրաւոր անհատներն են, որ կը կազմեն զօրաւոր ազգերը։

Յաջողութեան խնդրին տեսաբանորէն մօտեցողներէն Մոն Շէսքիէ օսած է. «Աշխարհի մէջ յաջողեւ համար, պէտք է խենթի մը երեւոյթն ունենալ և ըլլալ իմաստուն»։ Աղիքատ ուր Միւսէ քիչ մը աւելի իջած է գործնական գետնի վրայ, երբ կը զրէ, «Աշխարհի մէջ յաջողիլ կարենալու համար, այս երեք առաջները միտք պահէ։ Տեսնելը զիտնալ է, կամենալը կարենալ է. համարձակիլը ունենալ է»։

Յաջողութեան համար մեզի հրամցուած այս երեք առաջները, իրենց չափազանց ամփոփ այս վիճակին մէջ կը պարունակեն յաջողութեան ամբողջ հոգեբանութիւնը, և անսնց վրայ է որ հիմնուած է կեանքի փորձառական փիլիսոփայութիւնը։ Անհատներու, ինչպէս ազգերու համար, տեսնելը մեքենական շարժում մը չէ, այլ մանաւանդ հոգեբանական գործողութիւն մը։ Տեսնելու համար բաւական չէ աչք մը նստել հանդիպած առարկային, պատահարին կամ առիթին վրայ. պէտք է վերլուծել զայն, իր բաղկացուցիչ մասերուն մէջ, կարենալ իրապէս զայն հասկնալու, զայն ճանչնալու համար։ Եւ ան միայն կրնայ տեսած համարուիլ, որ իր տեսածին ճանաչողութիւնն ու հասկացողութիւնը ունի։

«Ենքին կեանքի սուտերացուն հեղինակը կապրիէ Ծրամարտ, իրաւամբ զիտել կուտայ, Ուղեղէ զուրկ շատ մը մարգեր կան, որ իրերու ըմբռնումէն զուրկ են. կարծիք չ'ունին և ունենալու ալ հոգ չ'ունին։ Անոնք իրենց մարգու արհեստը կը նեն առանց անոր մասին խորհելու, մտային կերպով հետեւելով ճամ-

րուն, ինչպէս ձին կը քալէ աչքերը կապուած, և իրենց տափակ կեանքի ժամերը հատիկ հատիկ կ'իյնան խաղաղ անտարբերութեան մը ծոցին մէջ։ Դիտել կամ խոհրդածել իրենց անձանօթ ու աւելորդ բաներ են, ինքինքնին կուտան իրենց հաճոյքին կամ իրենց գործերուն, և այսովուի զրադութեր այնչափ լայն տեղ կը բոնեն իրենց գոյութեան մէջ, որ ալ ձշմարտութեան վնասուածքին համար տրամադրելիք ժամանակ չ'ունին։ Ինքնաշարժութիւնը (automatisme) մարդկային գործունէութիւններու համար մեծ առաջնորդող մըն է, և ոյժը պատուական մահկանացուներու, ուրուք ինքինքնին շա'տ վարպետ կը կարծեն փորձառութեան մէջ, միշտ չենթազրեր ո'չ մեծ կարողութիւն, և ոչ ալ խորունկ զիտութիւն մը։ Անոնք շատ անգամ իրենց պահանջի(activ) կողմը ունին քիչ մը սովորամոլութիւն միայն։ Դիւրաւ կը շարժին, որչափ իրերը կանխատեսուած են . . . : Բայց զիտուածով պէտք կը լլայ մեծ որոշում մը տալ, լուծել մեծ խողիր մը, գեղեցիկ առիթ մը, ինքինքը, իր «Կա»ը ցոյց տալու, և իրենց (ունենալ կարծած) իմաստութիւնը իր ամբողջ տարազութիւնը կորսնցնելով, ոզբալիօրէն կը ձախողի։ Սույդ է թէ հանդիսաւոր ժամերը յաճախաղէալ չեն իրենց կեանքին մէջ։ Իրենց պղտիկ ախորդակները, պղտիկ փափաքները, պղտիկ կերպերը բարերախտաբար և շատ պատեհօրէն զիրենք կը հեռացընեն մեծ արկածախնդրութիւններէ։

Մեր մէջ, անհատաբար թէ հաւաքաբար ընդհանրապէս պակսած է տեսնելու կարողութիւնը։ Անհատական թէ ազգային մարզին մէջ մեր տեսնե-

լու անկարողութենէն շարունակ շփոթած ենք անհատի մը համակրանքը, պետական խոստումի մը հետ, դիւանագէտի մը հնարած պարագայական մէկֆորմիւլը մեր ազատազրութեան երաշխաւորութեանը հետ, և այնուհետեւ ալ սկսած է մեր մէջ ապրիլ կամ վտանգաւոր լաւատեսութիւն մը, և կամ հոգեկան և բարոյական ծուլացումի մը ախտաւոր վիճակը: Սեւլորդ չէ ըսել, թէ այդ վտանգաւոր լաւատեսութենէն ազգովին վարակուած ենք, և թողած ենք տեսնք անհատական ուժերը ջլատին, և մենք անտեսնք կամ մոռնանք մեր անհատական արժանիքին, մեր անհատական մհծութեան ըմբռնումը:

Հակառակ ցեղային յատկութիւններու զանանիքու, ազգեր կան, որոնք իրենց ապրելակերպով, մտածումի և գործերու եղանակով չափազանց շատ կը նմանին իրարու: Կրէկուար Ալեքսանդրի իր «Արդգի Ռուսիան» գրքին մէջ, հրատարակուած 1917 ին սապէս կը նկարագրէ մհծ-Ռուսը: Ովենք աւելի լաւ կ'աշխատի երբ մինակ է, և զմուարաւ կը վարժուի հաւաքական զործունէ-թեան: Նուազ ընկերական, հանգիստ կըզգայ ինքն իր ընկերակցութեամբը միայն: Գործի մը ըստորութեան լաւ կը փարի քան թէ վերջապէս, յաջութիւնը կը տկարացնէ զանի: Իրեն համար ամսութեան մը մէջտեղէն վերցնել, քան թէ յաջութիւնը կը սովորութիւնը, անցեալով քան թէ ապագայով աւելի շատ զբաղելու մեր մոլութիւնը տարբեր երեւոյթ, տարբեր պատկեր չեն ցուցադրեր: «Երկու գրութիւն կայ, ըստ է Նարուչոն, անցեալը և ապագան: Ներկան տաժանելի փոխանցման շրջան մէն է միայն, ո՞վ պիտի յաղթանակէ, ապագան այնպէս չէ»: Աւ մենք կուզենք ապագայի այդ յաղթանակին գիմել, աչքերնիս փոխանակ գէպի ետեւ գործընելով: Այս պարագան մեր անտեսական անյաջողութիւններուն, մեր քաղա-

մը կատարել, քան վարժուի իր սեփական մնջութեան զազափարին: Մեծ նուար կը պատկանի խումբին այն խելացի մարդերուն, որոնք յիմարներ կրլան, իրենց խելքին վրայ չափազանց վտանգայնուն համար: Կեանքի դիպուածները և փոփոխութիւնները վարժեցուցած են զինքը խորհելու մտաւանդ արդէն կարուած ճամբուն վրայ, քան թէ քալուելիք ճամբուն վրայ, և ալ աւելի, դառնաւու զէպի ետեւ, քան թէ զէպի առաջ նոյցելու: Ճամբուն տնհաւասարութիւններու և կեանքի դիպուածներուն միջեւ իր տատանողի, իր մանուածապատ քալուզի սովորութեամբ նուազ համարձակ և նուազ անկեղծ մարդու մը տպաւորութիւնը կը թողու:

Ալեքսանդրի այս տողերուն մէջ, շատ քիչ բացառութեամբ, մենք կը փորձուինք տեսնել հայկական նըկարագրին մնի կողմերը, եւ կը խորհմ, թէ լրջօրէն խորհուններ համամիտ պիտի զանուին ինձի: Հաւաքական կեանքի մեր անյարմարութիւնը, գործ մը լաւ սկսելու և գէշ վերջացնելու մեր սովորութիւնը, յաջողութեան մէջ մեր ցոյց տուած տկարացումը, խելքի մասին մեր չափազանց ինքնահաւանութիւնը, անցեալով քան թէ ապագայով աւելի շատ զբաղելու մեր մոլութիւնը տարբեր երեւոյթ, տարբեր պատկեր չեն ցուցադրեր: «Երկու գրութիւն կայ, ըստ է Նարուչոն, անցեալը և ապագան: Ներկան տաժանելի փոխանցման շրջան մէն է միայն, ո՞վ պիտի յաղթանակէ, ապագան այնպէս չէ»: Աւ մենք կուզենք ապագայի այդ յաղթանակին գիմել, աչքերնիս փոխանակ գէպի ետեւ գործընելով: Այս պարագան մեր անտեսական անյաջողութիւններուն, մեր քաղա-

քական հիմասթավիումներուն զլիսաւոր դրդա զատձառա
ներէն ըլլալը պէտք է խոստովանիլ:

* *

Այսհատական ու ազգային այս թերութիւնները
արդիւնք են անհատական նկարագրի տկարութեան,
և այդ տկարութիւնն է որ ազգային-հաւաքական նը-
կարագրին ալ տկարութիւնը կը չինէ: Աշխարհի յաղ-
թութեան պայմաններուն մէջ իւելքը միայն բաւա-
կան չէ. խելքը արժեցընողոյժը հոգերանսկան խառ-
նուածքին ու նկարագրին մէջ պէտք է փնտաել:
Սէն Մարք շատ իրաւամբ դիտել տուած է, թէ «Դըպ-
րոցին մէջ միաքով է որ կը յաջողի մարդ, իսկ աշ-
խարհի մէջ մանաւանդ նկարագրով»: «Խելքը չէ որ կը
պակսի, կը դրէ կիւսթաւ լը Պօն, մեր ընտրանիին
(élite). բայց նկարագրիը անոնց մէջ, խելքին հաւասար
բարձրութեան վրայ չէ գտնուած: Համերաշխութիւն,
նախաձեռնութեան ոգի, ճշդուութիւն, ջանքի մէջ
շարունականութիւն պակսած է քիչ մը: Եւ այս
պարագան անտեսուած է մեր մէջ: Հետեւար որչափ
տեն յաջողութեան տենչը պիտի կազմէ կեանքին ե-
թէ ոչ միակ, գոնէ ամենէն զլիսաւոր նպատակներէն
մին, պէտք է ընդունինք թէ անհրաժեշտութիւն մը
կայ մեզի համար մտահոգուելու մեր անհատական և
ազգային նկարագրով: Եւ ս յօ կենսական հարցն է,
որ այսօր շարժման մէջ դրած է ընկերաբաններու և
իմաստասէրներու բանակ մը, ինչպէս նաև ամրող հա-
ւաքականութիւններ, ընդհանուր պատերազմի ընթաց-
քին ազգային տկարութիւններու ամբողջութիւնը ու-
սումնասիրելէ վերջ:

Կիւսթավ լը Պօն մէկն է անոնցմէ, որոնք իրենց
մատը բուն վերքին վրայ դրին: Իր «Նոր Ժամանակ-

ներու հոգերանութիւնը» զիրքը, զրեթէ կատարեալ
ուսումնասիրութիւն մըն է այդ գետնին վրայ: Հեղի-
նակը կընդունի, թէ «Ճողովուրդներու ճակատագիրը
կը հիւսուի մանաւանդ հոգիներու յատկութիւններով»:
Եւ հոգեկան յատկութիւնները երեան կուգան ոչ թէ
զրականութեան, այլ ապրուած կեանքի մէջ, և որ ւ-
րի բան չեն, եթէ ոչ Ճողովուրդներու նկարագիրը: Ան
կը պնդէ թէ «օրէնքները չեն որ կը կազմեն հոգինե-
րու արժէքը, այլ հոգիներու արժէքն է որ օրէնքնե-
րուն արժէք կուտայ»: ու կը յաւելու «Մրանսայի մէջ
շատ քիչերն են որ կ'ըմբռնեն, թէ նկարագրի զաստի-
արակութիւնը շատ աւելի կարեւոր է, քան իմացակա-
նութեան, և թէ մեծ զաստիքերը զոց ըսկը բաւա-
կան չէ սերունդի մը հոգին ձեւկերպելու»:

Մեր մէջ այդ ու զդութեամբ ջանք մը չէ թափ-
ուած տակաւին: Նկարագիր, կորով բառերը կը զոր-
ծածուին շատերու կոզմէ, առանց անոնց խորքին թա-
փանցելու, առանց զանոնք զործնականացնելու մեռ
թոտներուն վրայ մտածելու: Կեանքի մէջ յաջ զու-
թեան մը կարենու հասնելու համար, նախ պէտք է
ունենալ սկզբունք մը, լաւ մտածուած, որ իրը նպա-
տակ կարենայ ծառայել, յետոյ պէտք է ընտրել մե-
թոս մը, որ կարենայ մեզ առաջնորդել, այդ նպա-
տակը իրականացնելու: Եւ որովհետեւ յաջողութիւն
մը միշտ հարկազրուած է քալելու զժուարութիւննե-
րու և ձախողանքներու մէջէն, պէտք է ունենալ յա-
րատեսութեան ոգի, որ բոլորովին տա բբեր է սովորա-
ծոլութենէն: Կիւսթավ լը Պօն, «թէպէտ երբեմն կը
թուի թէ, կըսէ, սովորամոլութիւնն ու յարատեսու-
թիւնը նման արգիւնքներ յառաջ կը բերեն, բայց

պէտք չէ անոնք շփոթուին իրարու հետ։ Սովորա-
մոլութիւնը յառաջ գալով մանաւանդ կամքի ծուլու-
թենէ մը, դործ մը կուզէ իրականացնել նուաղա-
գոյն ջանքով մը։ Յարատեռութիւնը ընդհակառակին կը
պահանջէ կամքի և ջանքի մեծ ընդլայնում մը։
Դիտուած է որ մեր մէջ այդ երեքն ալ կը պակսին։
Անոր համար մեր ձեռք բերած զոյզն յաջողութիւն-
ներն անգամ դիպուածական ըլլալէ չեն դադրիր, և
երբեք տեսելու ընդունակութիւնը չունին։ Ալ ըն-
դունուած իրողութիւն մըն է. թէ կարծուածին պէս
կոյր չէ բաղզը։ Ան իր չնորհները զիտակցարար և ա-
ռատօրէն կը բաշխէ անոնց միայն, որոնք իրենց նկա-
րագրին, իրենց զործելու և յաջողելու ընդունակու-
թիւններուն արժէքովը կը գիմաւորեն զայն։ Եւ այդ
պարագային յաջողելու կասկածն ինքնին ձախողանք
մըն է, կը ջատէ կորովները, կանգամալուծէ ջանքե-
րը, ժէնէրալ ֆօշ ըստւ, «Պատերազմի մէջ տարա-
կուսողը կորսուած է. երբեք պէտք չէ տարակուսիլ»
յաջողութեան և յալթանակի մասին։

Ազգային, հաւաքական նկարագրին դերը յա-
գողութիւններու մէջ, անվիճելի իրողութեան մը կար-
կրնայ կառավարել 300 միլիոնոց հնդիկներ, եթէ
լատին ամերիկեան նահանգներուն մէջ Սպանիացիներ
անիշխանութիւն միայն կրցած են սերմանել,
կըսէ կիւսթավ լր Պօն, այս իրողութիւնները պէտք է
վերագրել անդիւցոց զօրաւոր և սպանիացոց թուլ
ու տկար նկարագրին։ Կարծեմ այս երկու օրինակ-
գերը շատ բան կրնան խօսիլ քաղաքական և ուրիշ մար-
գերու մէջ նիկարագրին կատարած գերի մասին։ Մեր
մէջ այդ հաւաքական ազգային նկարագիրը պակսած

Է միշտ։

Ուրիշ անտեսուած յատկութիւն մը, որ մեր
ձախողումներուն պատճառներէն մին է եղած, կար-
գապահութեան բացակայութիւնն է մեր մէջ։ Մենք
հաւաքական կեանքի, հաւաքական գործունէութեան
ընդունակութիւնը չունինք, թերեւս անոր համար մա-
նաւանդ որ չենք ախորժիր կարգապահութենէն, զոր
հաւաքական կեանքը պիտի պատրաստէ մեզի։ Բայց
ուր կարգապահութեան ողին չկայ, հոն չէ կարելի
մեծ դործի մը հետամտիլ, մեծ ծրագիր մը մշակել։
Անիշխանականներն ու պօլչելիկներն անգամ կը
հաշազանդին կարգապահութեան մը, և թերեւս կարգա-
պահութիւններու խստագունին, զիտնալով, թէ առանց
ատոր ո՛չ կազմակերպութիւն կրնայ գոյութիւն ու-
նենա և ոչ ալ ձեռնարկ մը, որ յաջողութեան յոյսը
ներշնչէ։ Կար ժամանակ մը, որ Հ. Յ. Դաշնակցութիւ-
նը կրցաւ իր շարքերուն պարտագրել այդ կարգապա-
հութեան ողին, և պէտք է ըսել թէ իր ապրած կու-
սակցական ահազին սխալներու շարքին իր անդամնե-
րուն մէջ երբեմն ստեղծած կարգապահութեան այդ
ողին, որ այսօր գաղրած է գոյութիւն ունենալէ, պատ-
ուարեր էր իրեն համար։

Ե.

Նկարագրի կազմութեան մէջ մեծ զեր կը խա-
զան զիտակիցէն զատ հոգեբանական անգիտակից
(inconscious) և նոյնիսկ ենթագիտական (subconscious)
տարրեր, որոնց զոյութեան մասին թերեւս խորհած
անգամ չունինք բնականոն կեանքի և խաղաղ օրերու
մէջ։ Սովորական ժամանակներու մէջ աղջերն ու ան-
հատները ընդհանրապէս ցոյց կուտան իրենց նկարագ-
րին զիտակցական կողմը միայն, որովհետեւ անոր յայտ-
նութիւնն ու գործունէութիւնը բաւարարութիւն կու-

տան ժամանակի պէտքերուն և ապրուած կեանքի
պայմաններուն։ Յանկարծական և չըսպասուած փո-
փոխութիւն մը կեանքի մէջ, յարձակում մը, վտանգի
ահազանդ մը, կրնան վերիվայր շրջել խաղաղութեան
օրերու ապրուած նկարագրին տեսքը, և ազգերն ու ան-
համաները հանդիսատեսը ընել իրենց հոգերանութեան
խորքէն երեան եկող կարգ մը նոր ոյժերու, նոր կո-
րովներու, մտածումի նոր պայծառատեսութեան մը։
Եւ այդ հիմնական փոփոխութիւնը արդիւնքն է ան-
դիտակից և եսթաղիտակցական տարրերուն յանկար-
ծական գործունէութեանը։ Բառած է շատ իրաւամբ,
թէ պատերազմի մը միջոցին ազգի մը ցուցազրած
նկարագիրը նոյնը չէ բնաւ խաղաղութեան օրերու
նկարագրին հետ։ Ո՞վ կրնար երեւակայել, թէ բացար-
ձակապէս երկրազործ մողովուրդ մը, որպիսին է եղած
թուսը, որ իր ամերող պատմութեան ընթացքին ոչ
պատերազմի աստուած ունեցած է, և ոչ ալ ուզմական
կամ վրէժինդրական երդ, պիտի կրնար այսքան ոճ-
ռագործութիւններու հանդիսատեսը ըլլալ և մասնակ-
ցիլ պօլչեւիկ ներշնչումին տակ։ Հայկական տարագ-
րութեան միջոցին մեր մէջ ասլրող կորովները, դժմա-
նալու և տեսելու տենչանքը, չափազանցօրէն պակսած
է մեր մէջ համեմատական խաղաղութեան մը չըշա-
նին։ Եւ զիտուած է, որ հոն, ուր հրէան քաղաքական
հաւասարութիւն մը կը վայելէ պետութեան մը միւս
քաղաքացիներուն հետ, հոն անզգալաբար պակսած է
իրեն հալածանքի օլերուն մէջ ցոյց տուած զժուա-
րութիւններու յաղթելու, իր կեանքը ապահովելու,
իր առեւտրական զործերը յաջողութեամբ վարելու,
մէկ խօսքով կեանքի պայքարէն յաղթական զուրս
գալու խորամանկութիւնն ու իմաստութիւնը։ Եւ

Վ. Բ Ի Պ Ա. Կ

Եջ	առող			
2.	28	ափազանց	կարդալ	չափազանց
6,	11	լուծուած	»	լծուած
14.	28	էմիրսըն	»	էմիրսըն
21.	19	յաջ դու-	»	յաջողու-
32,	24	ինքինքը	»	ինքինքը
42,	15	բրակցութեան	»	բրակցութիւն
42.	27	Sablime	»	Sublime

դիտուած է . որ մանսուանդ Ամերիկայի մէջ . գործի նոր սկսող հրեայ գաղթականներու շատերուն անտեսական յաջողութեան նախաքայլերը կեղծ սնանկութիւններու մէջէն վեր մազլցած են :

Այս տեսակէտով մենք շատ մեծ տարբերութիւն մր չունինք հրեայէն : Վտանգին հանդէպ արիութիւնը չէ պակած մեր մէջ . բայց խաղաղութեան օրերու արթնութեան գեռ չենք վարժուած կարծես : Եւ թերես այս է եղած պատճառը , որ մեզ անհանդարտ , բաղդախնդիր , վիճասէր և ամբոխային շինած է , չըսելու համար ամբոխտվար : Զափազանցած չենք ըլլար եթէ ըսենք թէ լուութենէն ու խաղաղութենէն համոյք չենք զզար : Եւ այս գետնի վրայ մեր նկարագիրը հակապատկերն է անզլիական նկարագրին : Մեր ժողովուրդը իր օրուան կեանքէն դեռ բաժին մը չէ հանած լուրջ խորհրդածութեան : Իր անզբաղութեան ու պարապոյթի ժամերը ամբողջովին գրաւուած են սրճարանի կեանքով , ունայնաբանութեամբ , և նոյն իսկ իր վաճառատան , իր խանութին առջև տապալի խաղառվ , վիճելով , քաղաքական ու լնկերական խնդիրներու շուրջ , առանց մտովի պատրաստուած ըլլալու անհրաժեշտ ծանօթութիւններով , առանց դատողութեան հասունութեան , և առանց իրերու և գէպքերու խորը թափանցելու կարող պատմական , քաղաքական և ընկերական դիտութեանց պաշարով : Այնպէս որ իւրաքանչիւր քայլիդ պիտի հանդիպիս հաւանաբար , խանութպան . դիւանագէտներու , կօւկալար-ընկերաբաններու , նպարավանառ-քաղաքագէտներու եւ ատաղձագործ ռազմավարներու : Մինչդեռ եթէ այդ վատնուած ժամերը լրջօրէն յատկացուէին լուութեան և խաղաղութեան մէջ , ուսումնասիրելու և ճանչնալու միջավայրը , ուր

Իտալիանք, մարդերը, որոնց հետ գործ պիտի ունենանք, պարագաները, որոնք առանց մեր ուզելուն պիտի խառնուին մեր գործերուն, կարելի ութիւնները, որոնց կրնանք հանդիպիլ յաջողութեան ճամբուն վրայ, ապահովաբար մեր այսօրուան վիճակը շատ աւելի միիթարական եղած պիտի ըլլար, որքան չենք կրցած երեւակայել: Սաոր ապահով ըլլանք:

Առութիւնն ու խաղաղութիւնը օգտագործելու մարզին մէջ անգլիական ցեղը կը մնայ անմրցելի: Անոնք «զրացնութիւն ընել և խօսակցիլ» չեն զիտեր: Էմիլ Պութմի, իր Psychologie politique du peuple Anglais զրքին մէջ կը զրէ, «անգլիացին բնաւ ձանձրոյթ չըզդար մինակ ապրելէն, փափաք չզգար իր գործերը պատմելու ուրիշն, և ոչ ալ հետաքրքրութիւն ուրիշներու արարքները գիտնալու»: Իրմէ առաջ էմիլրըն ըսած էր արդէն. «օտարներու ընկերակցութեան մէջ պիտի կարծուէր, թէ անգլիացին համրէ է. ձեզի ձեռք չի տար, ձեզի չի թողուր որ իր աչքերուն նայիք, օթէլի մէջ իր անունը այնպէս մը կը մրմռայ, որ չի հասկցուի: Այս կղզերնակներէն իւրաքանչիւրը կղզի մըն է»: Գարւայլ ըսած է, թէ «Անգլիացիք համրերու ժողովուրդ մըն են»: Բայց պէտք է խոստովանիլ, թէ այդ ցեղային համրութիւնը արդիւնք չէ մարդատեցութեան: Անոր արմատները պէտք է փնտուի իր ցեղային հոգեքանութեանը մէջ: Այդ լոռութեան մէջ է, որ անոնց նկարագիրը կը հասունայ, գաղափարի պայծառութիւնը կը ստեղծուի, և հայեցողութիւններու և մտածումիներքին, հոգեկան վայելքներու մէջէն, անոնք կը քաւեն դէպի «կամքի բանաստեղծութիւնը», դէպի մեծ նախաճեռնութիւնը: Եւ այդ լոռութեան հաճոյքն է, որ անգլիացին մէջ կը նախապատրասէ դժուարութիւն-

ներու դէմ յարատելօրկն կրուելու և բնաւ տեղի չի տալու աննուածելի յօժարութիւնը: Վոնէյ իր սատողերով հիանալիօրէն կը բացատրէ անզլիական լաւատեսութեան գաղտնիքն ու արդիւնքը. «լոռութեամբ անոնք (անզլիացիք) կը կեզրոնացնեն իրենց գաղափարները, և ժամանակ կուտան զանոնք յարգարելու, իրենց ծախքերուն և եկամուտներուն ճշգրիտ հաշիւները ընելու. անոնք խորհուրդի և հետեաբար բացարութեան մէջ աւելի յստակութիւն ձեռք կը բերն, ուրկէ յառաջ կուգայ աւելի մեծ ճգրտութիւն և աւելի հաւասարակշռութիւն իրենց հրապարակային և անհատական վերաբերումի ամբողջ սիստէմին մէջ»: Հակառակ ա՛յսքան շեշտուած առանձնասիրութեան անգլիացին չափազանց ընկերական է երբ կատարելիք զորդ մը կայ հասարակաց օգտին համար, երբ ջանքի պէտքը կայ: Ան կը սիրէ հաւաքարար աշխատիլ ու ջանալ, աշխատիլը սկզբունքով չափազանց սիրած ըլլալուն համար: Ահա թէ ինչո՞ւ համար ան պէտքը կզգայ լոռութեան և ինքնամփոփումի:

Զ

Մեր հաւաքական թէ ահատական նկարագրին ամենատիպուր մէկ կողմն է ատելութեան զգացումը ճշմարտութեան դէմ. զժբաղդաբար հասարակաց մուրութեան մը կարգը անցած է: Ամէն մարդ ճշմարտութեան անունով կուզէ խօսիլ մեր մէջ: Օրազրողը, զրագէտը, եկեղեցականը, կուսակցականը, և արհեստաւորը, և ամէնքն ալ առանց բացառութեան կը ստեն: Մենք ստասէր ժողովուրդ մը ըլլալով հաներձ, միւնոյն ժամանակ խաբուելէ չը յոզնող ժո-

Պովուրդ մը եղած ենք: Եւ այս պատճառով է, որ խաբեբանները շատ աւելի ժանիս ունին յաջողեւու, քան ձշմարտութեան զատին առաքեալները: Եւ որչափ ատեն այսպէս մնայ մեր անհատական հկուրագրին աչքառու անկումը, խաչագողներ ու խարեւաններ պիտի ըլլան առաջնորդողը մեր մեծ զանգրւածին: Կը պատմուի, թէ Ստուարտ Միլ 1864 ին Աւէսթմինսթի մէջ լնտրելի ներկայացաւ, իր ունկողիններին շատ մեծ մասը գործաւորներ էին. իր բանախօսութեան միջոցին, ունկողիններէն մին զենքը շփոթութեան և ձախողութեան մատնելու համար հարցոց. «ստո՞յդ է որ ըսած րլլաք. թէ անզլիացի գործաւորները ստախօսութեան տուած են ինքզինքնին»: Ստուարտ Միլ իրեւ ուղղամիտ մարդ ըսաւ. «Այս, ըսած եմ»: Գործաւորները ծափահարեցին զինքը, ոչ թէ զիրենք ստախօս կոչած ըլլալուն, այլ իր ըսածը անզամ մըն ալ ճակատարաց յայտարարելու համարձակութիւնն ունեցած ըլլալուն համար: Նկարագրի մէր մարդիկ ու ժողովուրդներ տարբեր շարժում չէին, կրնար ունենալ: Բանախօս և ունկողիններ, հոն այդ սրահին մէջ իրենց նկարագրի մեծութեամբ արժանի էին իրարու: Մեր մէջ բեմէն եղած այդպիսի յայտարարութիւն մը, բիրեբով և հայհոյանքով միայն պիտի դիմաւորուէր, որովհետև մեր ականջները չեն վարժուած ձշմարտութիւն մը լսելու պաղարիւնութեամբ, և մեր հոգինները չեն վարժուած ծափահարելու իրական արժանիք մը այն պահուն, երբ ան մեր թերութիւնները կը մատնանչէ:

կ

Ազգերը իրենց խաղաղ գործունէութեան ընթացքին ընկերային հողովոյթներու անիւին կապուած յառաջ կը քալեն երկու ուղղութեամբ. կը հետեւին կամ բարեշըտ թեան օրէնքներուն, և կը պահեն համեմատաբար իրենց պահապանողականի դիրքը, և կը յառաջանան զանգազ քայլերով, անցեալին յարգանքը իրենց սրտին մէջ. և կամ յեղափոխութեան, ուր ազատական միտքը կը քանդէ ամէն ինչ որ կը զանէ իր քայլերուն առջեւ անցեալի բեկորներէն: Միջին ուղղութիւն մը այս երկու ձամբաններու միացման կէտին վրայ ձախողած իրաւախոնուրիւն մըն է միայն. յաճախ փորձուած, կարդ որ փոլիքի ինքներու կողմէն:

Հստ իս յեղափոխական միտքը իր արգարացուածը կը զանէ քաղաքական հարստահարութիւններու, կեղեգումներու, ջարգերու զետնի վրայ: Հոն մարդկային անհատական և ազգային արժանապատութիւնն է որ կ'ըմբոսատանայ և արիւնի զնով կուզէ ձեռք բերել ազգի մը, հայրենիքի մը բռնտարաւուած աղատութիւնը: Եւ որքան բուռն ըլլայ հայրենասիրութենէն ծնած յեղափոխական միտքը, այնքան աւելի մեծ արժէք մը կը ստանայ: Իզոր չէր որ էթիւն Ռէյ, իր Maximes morales et immorales գործին մէջ ըսաւ. «չափաւոր հայրենասիրութիւնը կը կորսնցնէ իր ոյժը»:

Յեղափոխութիւն մը կը վիժի կամ կը յաղթանակէ: Այս երկու պարագաներուն ալ կը յաջորդէ ըընականոն վիճակ մը, առժամեայ խաղաղութեան շրջան մը, ուր յողնած բանակներն ու մողովուրդները պիտի աշխատին ինքզինքնին վերակազմելու, մնա-

ցորդ տարրերով կամ բեկորներով, և այդ վերակազ-
մութեան ամենակենսական գործը, ուրկէ կախումն
ունի ազգի մը կամ բանակի մը վաղուան ոյժը, վաղ-
ուան գոյութիւնը, ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ գործ մըն է լոկ։
Հոն այլ ևս պէտք է թողուլ, որ արթննան մեր մէջ
անդիտակից և ենթազիտակից տարրերը մեր ցեղային
նկարագրին, և մեզի փնտռել տան կենսական ոյժեր
մեր աւանդութիւններէն։

Օրինակը նորէն անգլիական նկարագրէն առ-
նելով ըսենք թէ այսօրուան մեծն Բրիտանիան, որուն
համար կըսուի յաճախ, թէ աւելի աշխարհագրական
բացատրութիւն մըն է քան ցեղային միատարր ազգ մը,
իր մեծութեան հիմերը դրած է իր աւանդամոլութեան
վրայ։ Անգլիական օրէնքները, ընտանեկան ու ընկե-
րական կազմը աւանդութիւններու խանձարուքէն
հազիւ երբեմն դուրս կելլեն։ Անոնց ազատականներն
անգամ, իրենց ներքին կեանքին մէջ պահպանողա-
կաններ են բառին ամենալայն իմաստով։ Իրենց ամ-
բողջ ազատականութիւնը երևան կուգայ կուսակցա-
կան պայքարներու միջոցին, երբ խնդիրը կը դառնայ
Dominioններու վարչական և կամ մաքսային խնդիր-
ներու շուրջ։ Եւ պահպանողական անգլիացին ամենա-
զօրաւոր անհատն է աշխարհի մէջ։ ան ունի իր անհա-
տականութեան և իր անհատական ազատութեան պահ-
պանումին կրօնքն ու պաշտամունքը։ Եւ պահպա-
նողական միտքը, որուն մէջ գործելու կորով և տե-
սելու կամքն է որ կիշխէ աւելի, ոչ միայն չի կրնար
յեղափոխական միտք մը ըլլալ, այլ և պէտք խոկ չզգար
յեղափոխական միտք մը ըլլալու, էմիլ Պութմի շատ
իրաւամբ ըսած է, թէ «Անգլիա այնքան սկզբնա-

տիպ (original) նկարագիրներ իր մէջ ունենալով հանդերձ
յեղափոխական նկարագիր ունեցող մարդ մը չէ արտադ-
րած։ Մկզբնատիպ նկարագիրը ան է, որ արուած կանո-
նէ մը ձերբազատուած է, այսուհանդերձ կը ճանչնայ միւս
բոլոր կանոններուն հեղինակութիւնը։ մէկ կէտի վրայ
միայն ձերբազատուած է, բայց միւնոյն ատեն ստրկօ-
րէն կը հպատակի աւանդութեան ընդհանրապէս։ Ան կը
մնայ statu-quasi պաշտպանը։ Յեղափոխական միտքը ճշշ-
գրտապէս հակապատկերն է սկզբնատիպ նկարագրին։
ան կուսակից է ամէն կամ գրեթէ ամէն նորու-
թիւններու։ ան կը գտնէ, իրաւի կամ անիրաւի, թէ
անոնք իրարու կապուած են և զիրար կամբողջացնեն,
կրօնքի մէջ, գրականութեան մէջ, քաղաքականու-
թեան մէջ միակերպօրէն բարեկարգիչ է ան, որով-
հետեւ միտք մըն է, այսինքն շարժուն և նրբին։ մէկ
խնդիրէն միւսը կանցնի, և մէկ տեսութեամբ կընդ-
դրկէ անոնց ամէնքը, երբեմն հարեւանցի կերպով։ Այս
խառնուածքով իմադականութիւններ բնականօրէն հազ-
ուադէպ են Անգլիոյ մէջ։ Ահա թէ ինչո՞ւ համար Անգ-
լիա աւանդութեան երկիր մը ըլլալու համբաւը ունի։

Անգլիացին իր պահպանողականութեամբը հը-
պարտ կըզգայ ինքզինքը, որովհետեւ իր պահպանո-
ղականութիւնը զիտակից տարր մը ունի իր մէջ որ
անհաղորդ է ստրուկ սովորամոլութեան։ Եւ իր մեծ
դէմքերէն մին Գարլայլ, այդ առթիւ սապէս կըսէ։
«Պուլը պահպանողական ծնած է։ Բոլոր մեծ ժողովուրդ-
ները պահպանողական են։ շատ ժամանակ կուտան հա-
ւատալու նորութիւններու։ անոնք համբերատարօրէն
կը համբերեն ներկայ օրէնքներու մէջ գոյութիւն ունե-
ցող սիսալներու մեծ գումարի մը, խորապէս և ընդ միշտ

համոզուած են մեծութեանը . որ անբաժան է օրէնքէն
և սովորութենէն, ցորչափ անոնք երկար ատենէ ի գեր
հանդիս պւորապէս հաստատուած , և արդար ու վերջ-
նական նկատուած են» :

Ը

Այս ուղղութեամբ վերլուծենք պահ մը մեր
ազգային հաւաքական ու անհատական նկարագրին
յատկանշական կողմերը : Ուշադիր դիտողի մը համար
աչքառու իրողութիւն մըն է սա պարագան , թէ սեր
զանգուածային կեանքին մէջ զէպքերու պահանջած
ճիշդ ժամանակին ոչ պահպանողական կրցանք ըլլալ ,
ոչ ազատական և ոչ ալ յեղափոխական : Յեղափոխա-
կան կիրքը շատ քիչերուն մէջ միայն , և այն ալ յե-
ղափոխական կազմակերպութիւններու նախօրերուն ,
նկարագրի վսեմ արտայայտութիւն մը եղաւ , և ինչ-
պէս ամէն գեղեցիկ գաղափար ձեւեղեղծուեցաւ մեր
գեռ չի կազմուած նկարագրի կաղապարին մէջ , նմա-
նապէս յեղափոխութեան կիրքը , արուեստականացած
կարդ մը բաղախնդիրներու ձեռքին մէջ , եղաւ շա-
հախնդրութեան զործիք մը շարլաթաններու համար :
Այսոնք այս ժողովուրդին խոստացան ոչ միայն իրենց
փնտոած ազատութիւնը , այլ և աւելին , ընկերային
դրախտներ , և մեր ժողովուրդը անդիտակ իր դիրքին ,
և իր ընդունակութիւններուն , հալած կապարի պէս
կուլ տուաւ անոնց քարոզները , ինքինքը վերածելով
չափազանց կրաւորական դիրքի մը : Որովհետեւ մեծ զան-
գուածին մէջ մտքի ծուլութիւնը զրաւած էր զործու-
նէութեան բոլոր գետինը , և կուզէր որ իր շուրջ ա-
մէն ինչ գեղեցկանայ , առանց իր մասնակցութեան ,
ինքնաբերաբար , դիւթական կերպերով , նման այն

դրու սգներուն , որոնք «Հաղար և մէկ գիշերներ»ու
մէջ կը պատմուին : Մեր կրաւորական դիրքին մէջ
մենք պ սհման դադրեցանք ուժով նկարագրի մարդ ըլ-
լոլէ , և խամաճիկներու անգիտ սկից դրութիւնը նա-
խող սահեցինք գործունէութեան պատուաբեր և փըր-
կարար կէչումէն , և ինքնաբերաբար նորասէրներ ե-
ղանք : Պութի շառ իրաւա իր կըսէ . «կրաւոր նկա-
րագիրներն են , որ միշտ պէտք ունին նորութիւննե-
րուն : Իրենք անշարժ , կը սիրեն որ իրենց շուրջ ամէն
ինչ շարժուն ըլլայ , որ փոփոխական տեսարան մը իրենց
համար վերանորոգէ , առանց իրենց մասնակցութեան ,
կեանքին օգուտը , որ տեսութիւններ և զրութիւններ
մողական կերպով մը իրենց տեղը ստեղծեն ձմարիտն
ու օգտակարը , որոնց չեն ուղեր նպաստել իրենց համ-
երատար աշխատութեամբ» :

Եւ եթէ պէտք եղած ժամանակ չկրցանք յեղա-
փոխական ըլլալ , անհրաժեշտ պարագաներու տակ
չկրցանք նաև ըլլալ ոչ պահպանողական և ոչ աղա-
տական : Մենք կաղացինք ստրկօրէն կամ կապկօրէն ,
ամէն ճամբաններու եղերքը , առանց մեր կողմէն ճիգ
մը ընել փորձելու վրկարար ուղղութեան մը ընտ-
րութեանը համար : Աւանդական տիպարը ջնջուած ,
ու նորը գեռ անկազմակերպ , անձանաչելի ժողովուրդ
մը եղած ենք : Որո՞ւ կը նմանինք , ի՞նչ ըլլալ կուզենք ,
չինք գիտեր : Եւ օտարներ , որոնք գեռ երէկ կը հի-
անային մեր մարտական աննուած ոյժին վրայ պատե-
րազմի դաշտին մէջ , և մեր տեսելու և ապրելու ան-
խորտակելի յոյսին ու կամքին վրայ տարագրութեան
դժուքին մէջ , այսօր մեզ գիտած ատեննին չեն կընար
զապել իրենց ափսոսանքը ոյժի այն սպասումին , կո-
զապել իրենց ափսոսանքը

բոլներու այն կազմալուծումին, յոյսի և հաւատքի ան քայքայումին վրայ, որ այսօրուան մեր գոյութիւնը կը բնորոշէ : Եւ այդ հիւթասպառումի միջոցին, մեր զաղթականի ճամբաններուն վրայ, Սիւրիայէն մինչեւ Եղիպտոս, Եղիպտոսէն մինչև Յունաստան մեր առելութիւնները, մեր իրերասպան կոիւները, մեր քայքայիչ ամբոխավարութիւնները, մէկ խօսքով մեր ազգային ինքնասպանութեան սատարող մեր նկարագրի յոսութիւնները սերմանեցինք ու մշակեցինք: Ու այսօր ուրիշ բան չունինք մեր ազգային ինքնութիւնը մեր ազգային նկարագրի բնորոշող, եթէ ոչ անհանդարտ, կուտազան, չուտախար, անկազմակերպ, և անտեսապէս, քաղաքականապէս ու ընկերական կերպով սնանկացած ազգի մը յոսութիւնները միայն: Աւանդապաշտ չենք, ոչ պահպանողական և ոչ իրապէս տպատական, և այլանդակօրէն նորասէրներ ըլլալով հանդերձ չենք զագրած սովորամոլներ ըլլալէ, պարզապէս նկարագրի ու միտքի ծուլութեան հետեանքով: Մոփորամոլ ժողովուրդները, կը գրէ կիւսթավլը Պօն, զրեթէ անկարող ըլլալով բարեշրջութեան, ինքզինքն սին նուիրուած կը գտնեն յեղափոխութիւններու: Արդարեւ միշտ կուգայ վայրկեան մը, ուր, յառաջդիմօրէն միջալայրի փոփոխութիւններուն յարմարիլ չի գիտնանութեամբ և բրտօրէն: Այդ բռնութիւններու կամ ճընշումներու ամբողջութիւնն է, որ յեղափոխութիւն մը կը կազմէ: Եւ մեր ազգային հաւաքական չողբերգական սիսալներուն ամբողջ բացարութիւնը պէտք է իւրականի մեր նկարագրի անկումին, մեր սովորամոլութեան, մեր մտքի ծուլութեան իրայատնութեանը մէջ:

Մեր հայրենական միջավայրէն տարանջատ, զաղթականի ցուպը ձեռքերնիս հարկադրուած ենք հիւրընկալ հողերու վրայ զանել տեղ մը, երդիք մը, մեր գոյութեան խլեակները ապահովելու համար: Ու հիմա մանաւանդ, պէտք ունինք ապրելու նկարագրի մը, որ մեր հոգեբանութեան իրական արտայայտութիւնը, ցոլացումը ըլլալով հանդերձ, ըլլայ նաև մեր գոյութեան տեականութեան ամենազօրաւոր կոռուանը: Պէտք է զիտնալ, թէ աշխարհազրական միջավայր մը, և ընկերական միջավայր մը ահազին ազգեցութիւն ունին մարգկային բնաւորութեան և նկարագրին կազմութեանը մէջ: Նոյնը չն լիսնային ու զաշտային ժողովուրդներու նկարագիրները, ոչ ալ որսորդ և երկրագործ ժողովուրդներունք: Ցուրտ և տաք կլիմաներու մարգկային բնաւորութիւնները երբեմն հակոտնէութիւններ կը կազմեն: Բարեբեր երկիրի մը և անբերի զաշտերու ժողովուրդները չատ նմանութիւն չունին իրարու հետ, ըլլալով հանդերձ մինոյն ցեղի զաւակներ, նկարագրի և բնաւորութեան տեսակէտով: Մեր պապենական տունները մեզի տուած էին աշխարհագրական որոշ միջավայր մը, և ընկերական դրացնութիւն մը, և մենք սերունդէ սերունդ այդ միջավայրի ու զրացնութեան մէջ նկարագրի կամ խառնուածքի տեսակէտով որոշ զոյն մը, որոշ տիպար մը կը ներկայացնէինք, և այդ տիպարը չըր զագրեր տիպար մը ըլլալէ, հակառակ իր բարոյական խաթարումներուն:

Այսօր հարկը մեզ մղած է բնակիլ ոչ թէ հոն, ուր որ մեր խառնուածքին ու բնաւորութեան յարմար

է բնակիլ, այլ հոն ուր մեր հիւրընկալները մեզի ցոյց կուտան իբր տրամադրելի բնավայր : Այս տարատն կումին հետևանքով մեր երէկի սովորա թիւններէն բնաւորութիւններէն, նկարագրէն շատ բան փոխել հարկագրուած ենք : Շվիւմն ալ շատ բան կը փոխէ դարերու հետ : Այս իսկ պատճառով, անհրաժեշտ է, որ մենք ունենանք մեր «բարոյական միջավայրը» համատարր բնաւորութիւններով, ցեղային նկարագիրներու բեկորներով միաձուլուած եթէ չենք ու զեր որ հայկական նկարագիր ըսուածը պատմական ստութիւն մը, հին օրերու վէպ մը միայն միայ աշխարհի առջեւ : Տակաւին մեր հայրենիքին մէջ ապրած ատենախո մենք կարգ մը նկարագրի պակասութիւններ ցուցադրած էինք արդէն : Եւ այդ առթիւ կօրտ Պայրընի հետ ուրիշներ ալ չքմեղելու համար մեր թերութիւնները, ըսին «Հայերը ինչ որ ունին յաւ, իրենցն է, իսկ ինչ որ ունին գէշ իրենց զրացիներէն առած են, որովհետեւ իրենց պատմութեան շրջանին, շրջապատուած են դրացիներէ, որոնք իրենցմէ ստորին էին նկարագրով»: Այս ըսուածին մէջ ձշմարտութիւն կայ, բայց ամբողջ ճշմարտութիւնը չէ ըսուածը : Հաւածանքի մէջ ապրող ժողովուրդները ստիպուած են յաձախ վարագուրել իրենց ինքնութիւնը, կեանքի ապահովութեան համար, և ըլլալ կեղծաւոր, քծնող, երբեմն ստախօս ու խարգախ : Այս վիճակը բնաղդային շարժում մըն է, որ անդիտակցօրէն երեան կուգայ պէտք եղած ժամանակ : Գիտնապիւծը կը ծպտի, դոյն կը փոխէ անձնապաշտպանութեան համար : Միջատներ կան, որոնք իրենց բնակարան ժառայող բոյսերուն և ծաղիկներուն գոյնը փոխ կառնուն վտանգէ զերծ

միալու համար : Զօրաւորներու դէմ տկարներու զէնքն է խորամանկութիւնը, ճպտումը : Բայց որովհետեւ ըընաւորութիւնն ու նկարագիրը սովորութիւններէ կազմուած են, հետեւաբար այդ ակամայ ծպտումները պատճառ եղան մեր ազգային նկարագրի խանգարումին : Բայց աստի թշուառութիւնն ու տառապանքը անզգալաբար հոգիի ստորնացումներ կը ծնցնեն :

Մարգկային նոր միջավայրերու մէջ դժբաղդաբար հայ մարդը իւրացուց միայն, օտարներու յոսի յատկութիւնները : Լաւագոյնին ընդօրինակութիւնը և իւրացումը ջանքի կը կարօտի, և ուր որ ալ զառնանք ջանքի պակասովը կը բնորոշուին մեր կեանքն ու ապրելակերպը : Մտաւոր և բարոյական ծուլութիւնը հայ զանգուածին ծուլը եղած ըլլալ կարծես : Բայց հիմա շատ աւելի մեծ է սպառնացող վտանգը : Կապրինք աշխարհագրուական ու ընկերական միջավայրի մը մէջ, որ զես երէկ ինքն ալ վարակուած էր տիրող պէտութեան ապականութիւններով : Իր քաղաքական և ընկերական կազմակերպութեան սա սկզբնաւորութեան, ան ոչ կրցած է րոլորովին հրաժարիլ հին մոլութիւններէն եւ ոչ ալ յաջողիլ զօրաւոր նընկարագրի մը կազմութեան ձեռնարկին մէջ : Դարերուն պէտք կայ այդ հիմական փոփոխութիւններուն համար : Սերունդներն են, որ սկսուած գործ մը պիտի շարունակեն օր մը ընկերական շէնքը աւարտելու համար : Այսպիսի միջավայրի մէջ ընկերական ու ազգային նկարագրի տեսակէտով վտանգը անպակաս է եթէ չըսաեղծուի ցեղերու յատուկ «բարոյական միջավայրը», հոն զարգացընելու համար, որոշ ուղղութեամբ

և արդիւնաւոր մեթոտով, ազգային նկարագրի մշակոյթին կենսական գործը: Առանց ասոր հայ գաղութ-ներու կեանքը վտանգուած պէտք է նկատել: Եւ այնուհետեւ ցեղային ձուլումի գործը տարիներու խնդիր միայն կը մնայ: Մեր ըրածը ենթագրութիւն մը չէ, այլ տրամաբանական հետևութիւնը մեր անկազմակերպ, աննկարագիր, ու տեսակ մը բաղդախնդիր կեանքին: «Եթէ, կըսէ կիւսթավլը Պօն, գիտութեան արդի վիճակին մէջ ցնորական պիտի ըլլար խօսիլ պատմական մեծ օրէնքներու մասին, կարելի չէ ուրանալ, սակայն, թէ ժողովուրդներու նկարագրին ճանաչողութիւնը թոյլ կուտայ յաճախ, հետեցնել իրենց ապագայ հակազդեցութիւնները, կարդ մը պատահրներու ներկայութեամբը, և հետեւաբար իրենց ճակատագրին ընդհանուր ուղղութիւնը գուշակելու»: Եւ մեր այսօրուան ցուցագրած նկարագրի ողբալի տեսքէն մեր ապրած անկարգապահ ու անկազմակերպ կեանքէն, ուրիշ բան չենք կրնար հետևուցընել, եթէ ոչ ապագային վեր ջնական և աղդարմանելի քայլայումը հայ գաղութներու մէջ: Ահա այսօրուան տխուր պատկերը, ահա վաղուան ան խուսափելի իրականութիւնը:

Ժ

«Նոր ժամանակներու հոգերանութիւնը» գիրքը սա բառերով կը վերջացնէ հեղինակը, «ապագան չի պատկանիր այն ժողովուրդներուն, որոնց իմացականութիւնը ամենէն բարձրը պիտի ըլլայ, այլ անոնց, որոնց նկարագրիրը պիտի ըլլայ ամենէն զօրաւորը»: Այլ ասերած և արտաքին պատահարներու բերմամբ իր բարոյական կազմակերպութեան անհրաժեշտ միջոց-

ներէն զրկուած ժողովուրդի մը մէջ, նկարագիր մը վերըստեղծելու գործը արտակարգ միջոցներու կը կարօտի: Անբնականոն ժամանակներու մէջ տեսնուած յոռութիւններու գարմանումը կարելի չէ ձեռք բերել բնականոն ժամանակներու օրէնքներով: Բացառիկ պարագաները բացառիկ գարմանումներու կը կարօտին: Պատերազմի վազորդայնին իտալիա Եւրոպայի պոլշեիկ Ուսւսիան պիտի դառնար, եթէ Մուսօլինիի դիկտատորութիւնը Հոռվմի վրայ չքալէր: Թիւրքիա մեռած պետութիւններու կարզը անցած պիտի ըլլար, եթէ Մուսօլաֆա Քէմալ դիկտատորի հարուածով մը չի տապալէր սուլթանութիւնն ու խալիֆայութիւնը, և՝ չ'արդիացնէր Թիւրքիոյ ընկերական ու ընտանեկան կազմակերպութիւնները: Սատոյդ է թէ իտալիոյ և Թիւրքիոյ մէջ կիրարկուած մեթոսները արուեստական ըլլալ կը թուին: Ինչ փոյթ: Քանի որ մարդկային բնաւորութիւններն ու նկարագրինները արդիւնքն են ապրուած սովորութիւններու. ժամանակը պիտի նուիրագործէ այդ արուեստակութիւնները և ապրուած շարունակական սովորութիւններէն մարդկային նկարագրիններ և բնաւորութիւններ պիտի շինէ: Ու վաղը այդ նկարագրիններուն ու բնաւորութիւններուն մէջ արուեստականն ու բնականը պիտի շփոթուին իրարու հետ, իրեն միաձոյլ տարր մը, և վաղուան սերունդները նոյն իսկ պիտի չի գիտնան թէ իրենց նկարագրին ու բնաւորութեան հասարակաց հիմերը բանութեամբ պարտագրուած են իրենց պապերուն:

Ամերիկա գտնուած միջոցիս 1912 ին «Ասրջանքը»

յօդուածովս, հրատարակուած մեր «Բանախօսութիւններ» հատորով, կը զրէի. «Մենք համոզուած ենք, թէ ուշ կամ կանուխ ստրջանքի ծանր հարկ մը ունինք վճարելիք պատմութեան և աղդին, և այն բարի տը-դաքը, որոնք այսօր իրենց մանկական անդիտակցութեամբ գործիքները կը դառնան ազգային բնաջնջումի, ազգային քայքայումի ապերախտ գործին, վազը այդ տղաքը պիտի ելլեն պահանջեն, որ ազգային դիկտադուրաւրիւն մը ստեղծուի ազգային պատրիարքարանչն ներս, դիկտադուրութիւն մը, որ ազգին ըլլայ, և ոչ կոսակցութեան մը, միմիայն դէպի ուղղութիւն սուաջնորդելու համար բոլոր անոնք, որոնք այլևս ինքինքնին այդ ուղղութեան, այդ բարութեան գիծէն դուրս նետած են...։ Ասիկա սուրջանքի ու ապաշաւի զգացողութեան ամենազունդ յայտնութիւնը պիտի ըլլար մեր մէջ...։»

Համաշխարհային պատերազմը և մեր ազգային քայքայումը պատճառ ելան, որ սուրջանքի զգացողութեան այդ ամենադունդ յայտնութիւնը տեղի չի կրցաւ ունենալ: Անկէ ի վեր համոզումս չէ փոխուած սակայն, և ազգային դիկտադորութեան մը պահանջը իր այժմէութիւնը չէ կորսնցուցած: Խնդիր է սակայն, թէ ուրկէ՞ պիտի ըլլաի այդ դիկտադորութիւնը: Էջմիածին գաղրած է իրական գործօն մը ըլլաի: Պօլսոյ ազգային պատրիարքարանը ոչ միայն իր քայլաքային ազգակ գաղրեցաւ գոյութիւն ունենալէ, այլ և տեղապահական շրջանի պատրիարքարանը զեղծումներու բոյն մը եղաւ, իսկ արդի պատրիարքը կորովազուրկ անհատականութիւն մըն է միայն: Աւելորդ է ըսել, թէ Կիլիկիոյ կաթողիկոսու-

թիւնը այսօր պատմական անուն մըն է միայն, և պիտի մնայ այնպէս, որչափ ատեն որ անոր պատկառելի Աթոռակալը շինարար աշխատանքի մը չի լծուի: Մեր կուսակցութիւններէն օգուտ մը սպասել, պիտի նմանէր կոյրին աչքերէն արցունք սպասելու: Անոնց ծագումը քաղաքական էր, և կը մնայ այնպէս: Անոնք ուրիշ աշխարհի մը, ուրիշ ժամանակներու և ուրիշ պէտքերու ծնունդն եղան, և հիմա որ ժամանակները և պէտքերը փոխուած են, անոնք մնացին ի հիման անփոփոխ. և չը կրցան ըլլալ քաղաքային կազմակերպութիւններ, կարենալ յարմարելու համար նոր միջազգայրերու, նոր աշխարհներու, նոր ժամանակներու, նոր պէտքերու և պարագաներու պահանջին: Եւ այսօրուայ կուսակցութիւններու գոյութիւնը, իբրև քաղաքական յարանուանութիւններ, երկար ատենէ իվեր եղած է բաժանումի, ատելութեան կուտախնձոր մը: Դալով Հ. Բ. Լ. Միութեան, ան ողորմութեան և նըպաստի անկատար գործիք մը միայն եղաւ, առանց ազգային-քայլաքայիական իսկական արժէք մը ներկայացնելու: Դիւանակալ (viceroy) կազմակերպութիւն մը եղաւ հետզետէ, և դարձաւ ապաստանարան մը Պօլսէն և ուրիշ երկիրներէ փախստական պաշտօնատարներու: Իր վարած կրթական որբանոցները ամենէն անյաջողները եղան, ծախսուած դրամներուն համեմատութեամբ, որովհետեւ մարդու գործ հայթայթելու յօժարութիւնը գերադաս դիրք բռնեց իրենց յողովականներուն մօտ: Բաց աստի, այն օրը որ անոր ծերունազարդ նախազահին կախարդանքը դազրի գոյութիւն ունենալէ, անոր մահուամբ, Հ. Բ. Լ. Միութիւնը, ինչպէս ցոյց կուտայ իր այսօրուան վիճա-

կը, ուարդապէս պիտի զառնայ կարգ մը յոդնած դէմք բրու ու, ապրուստէ զուրկ Ռամկավար ամբոխաւագրներու և տարիներէ իւրե անկէ ապրելու վարժուած մարդկու հայկական Hotel des Invalidesը*:

Բանի օր ազգային զաստիարակութեան և ազգ հկարազրի խնդրովը կ'զրագինք, կարծէ այս առթիւ հարիւանցի ակնարկ մը նշանել Մելգոնեան կրթական հաստատութիւններու վրոյ։ Մելգոնեան նույիրաբարութեան խնդրոյն մէջ Հ. Բ. Ը. Միութեան կատարած վերջին անազնիւ զործը պիտի ներէինք իրեն, եթէ ան զիտեար նույիրատուութիւնը իւրացնելու եռանդին համահաւասար եռանդ ցոյց տալ նույիրա-

* Այս մասին կարծէ աչքի առջեւ ունենալ Գալիֆօրնիոյ, Ֆրենսիի (Մշակոի 1927 թեկտ. 16 թիւն) մէջ հրատարակւած «աթոռը ժամանից» թղթակցութեան թարեգործականի մասը։

Հ. Բ. Ը. Միութիւնը իր Սմերիկայի մասնաճիւղերուն կազմութիւն ու մահարացումը կը պարտի իմ ձրի ջանքերուս, ուրոնց համար «պատոյ անդամ» նշանակուեցալ 1912-ն Կեդ վարչութեան հոգմէտ։ Եւ սակայն, նկատերվ որ Մելգոնեան նույիրատուութեան շուրջ խաղցուած էնթրիկներուն հնետեւանքով Հ. Բ. Ը. Միութիւնը «բարեւար անդամ» տիտղոսը կուտար մեծ էնթրիկան Զայէն նելիկուպոսի, զոր թիւ յետոյ Կ. Մելգոնեան արտաքսեց իր զործէն, 1926 Մետու, 22 բուլակիր նամակով մը, ուղղուած Հ. Բ. Ը. Միութեան հանձ։ Նախագահին, ի միջի այլոց սա տողերը կը գրէի, «., այսօր հազիւ ճամբորզութենէս վերադած, նկատեմով որ վերչերս Հ. Բ. Ը. Միութիւնդ ա լa Sablire Porte սիսթէմով, ինչպէս պիտի բաէր Վ. Ճիւկօ, նմանօրինակ պատուանաւններով կը զնանատէ էնթրիկներու առաեւտները, եւ շահապաշտ սպասակները, պիտի չկրնայի հանդուրծել բարոյական այլպիսի մընուրոտիվ մը անունն շրջապատուած տեսներու հոգեկան տառապանքին։ Հետեւաքաջ հանցէր լնդունիլ իմ հրամարականս Միութեանդ կողմէն ինծի արուած այդ (պատոյ անդամ) տեսզոսէն»։ Եւ այդ օրէն իւրե այլ եւս չեմ ուզած յարաբերութիւն ունենալ այդ կազմակերպութեան հետ

նույիրատուութեան նպատակին իրագործմանը համար։ Այդ նույիրատուութեան նպատակին դործագրութեան մեր ծրագիրն էր, 1.— Որբանոցներուն տալ բարձրագոյն վարժարանի մը ծրագիրը, 2.— Անոր կից սոնեղծել հայկական վարժապետանոց մը, ազգային վարժարաններու երկսեռ ուսուցիչներ պատրաստելու համար։ 3.— Հաստատել տպարան մը, զպրոցական դասազըրտքերու ամբողջական դասընթացքները հրատարակելու և դիւրամաչելի գներով զանոնք տրամադրելու ազդացին վարժարաններու, որպէս զի կարելի ըլլար ազդացին դաստիարակութեան նոյն և մի ծրագիր մը մեթաս մը մշակել և զործազրել ազգային վարժարաններու համար, ուր որ ալ եղած ըլլարին անոնք, անշուշտ իւրաքանչիւր գաղութիւ տեղական պէտքերն ալ նկատի ունենալով։ 4.— Ստեղծել արհեսպէտքերն ալ նկատի ունենալով։ Զաւէն եաբիսկոպոսի ուղեղը չափազանց պլատիկ էր, այսպիսի ծրագրի մը կարեւուութիւնը ըմպլատիկ էր, այսպիսի ծրագրի մը կարեւուութիւնը ըմպլատիկ էր, մօտ կը պակսէր զայն զործազրելուներ, և իր մօտ կը պակսէր զայն զործազրելուներու, և իր ուղարկուութիւնը։ Այս պատճակթական վարչական ձևոնհասուութիւնը։ Այս պատճակթական հաստատութիւնները ուոյ ան Մելգոնեան կրթական հաստատութիւնները վերածեց 250 որբերու տպատահութանի մը։ Դժբաղկարար Հ. Բ. Ը. Միութիւնը ուղեց տիրանալ հու իրագութեան, բայց չնորհ։ Կրթական հաստատութիւններ ստեղծելուն և վարելուն իր հանրածանօթ անդոնունակութեան, Մելգոնեան կրթական հաստատութիւնները թողուց իրենց տիրուր դրութեանը մէջ*։ Մարդ

* Վերջերս Փարիզի մէջ տրուած թէյասեղանի մը առքիւ Տ. Հաճընկեան յայտարարած է թէ Սերուեան աշխատութիւնն է ունեցած Մելգոնեան նոլիքառութեան ստեղծումի զործին մէջ, եւ 1918 թ պատմութիւնն մը կարկտնած է։ Ան ըզ զիտեր մէր Մելգոնեան նոլիքառութեան հիմը 1909 թ զրուած է մեր

Կախսոսայ, երբ կը խորհի, թէ ազգային դաստիարակութեան և ազգային նկարգրի ստեղծումին սահմանուած Մելգօնեան հաստատութիւնները, հակառակ անստեսական ամենանպաստաւոր պայմաններու, այս ընթացքով պիտի արժանանան Հ. Բ. Ը. Միութեան ելուսաղէմի և Պէյրութի որբանոցներու ախուր բախտին:

Կողմէն Գ. Մելգօնեանի տան մէջ, ուր 5.-6 ամիսներ բնակեցաւ միասին: Այդ միջօցին էր, որ ճանգուցեալը համոզեցի իր հարստութիւնը գործածել ազգային կրթական մեծ ծրագրի մը գործադրութեան համար: Գ. Մելգօնեան պատոյ խօսք տուաւ ինձ յարմար առթիւ գործադրելու իր խոստումը իմ ժրագրիս իրականացումին համար: 1912 ին մեր միշեւ կրկնուցաւ այդ խնդրոյ շուրջ մեր տեսակցութիւնները, եւ ես աւելի վստու իր խոստումին եւ տրամադրութիւններուն, մեկնեցայ Ռուսաստան: 1918ի սկիզբները Ամերիկայէն վերազարձիս չափազանց ընկխոստացաւ յարգիլ իր յանձնառութիւնը, եւ որպէս զի իր ուզած վայրկեանին պատրաստ ըլլայի իր նուիրատուութեան գործին լծուելու, կանխաւ 20 ոսկի ամսաթոշակ կապեց ընդհանուր գործէն, որպէս զի կարենամ իմ անկախ դիրք ու համոզումներս բոլորվին նուիրուիլ իր ընելիք նուիրատուութեան գործադրութեանը: 1919 Դեկտ. Թին Աստանայէն կը գրեմ Մելգօնեան երկու եղբայրներուն, թէ եկած է ժամանակը նուիրատուութեան իրենց խոստումը յարգելու, եւ կը հաղորդեմ թէ քիչ ժամանակէն եղիպատոս պիտի մեկնիմ վերջնական ծեւի մը վերածելու համար նուիրատուութեան խնդիրը: Գ. Մելգօնեան Դեկտ. 16 թուակիր նամակով ուրախութիւն կը յայտնէ եղիպատոս զօրի թալան, Մարաշի ջարդ, պօմպայի պայթում (Առաջնա) պատմիցոցին Գ. Մելգօնեան կաթուած կունենայ: Օր մը Հ. Փիլիկեան հիւանդին մէկ լաւ վայրկեանին կը հաղորդէ թէ Մու-

Ուրեմն իւրաքանչիւր գաղութի կը մնայ ստեղծել իր գիկտաղորութիւնը իր խոկ ծոցէն: Բաւակոնն է, որ անգամ մը ընդունուի գիկտաղորութեան սկըզբունքը: Դիկտաղորութիւն բառը քիչ մը խիստ է, և խրտուցիչ, որովհետեւ ժողովրդական համոզումը այն է, թէ գիկտաղոր մը միշտ բռնապետ մըն է, ուրկէ բարիք պէտք չէ սպասել: Այս համոզումը մասմբ Կ'արդարանայ, երբ գիկտաղորութիւն մը գուրսէն կը պարտադրուի ժողովուրդին, և կը պարտադրուի գիկտաղորին և իր արբանեակներունփառասիրութեանը կամ չառուն համար: Բացառիկ պարագաներու մէջ և բացառիկ պահանջներու գոհացումին համար ժողովուրդէն բղիսած գիկտաղորութիւն մը բարիքներուն մեծագոյնը կը լլայ, բաւական է որ այդ գիկտաղորութեան նպատակը ըլլայ երցանկուրեան առաւելագոյնը առաւելագոյնը բիւով մարդերու համար, յաջողուրեան եւ բարօրուրեան առաւելագոյնը զանգուածին ամենասուած մեծամասնութեանը համար:

Չեղ Եկած է: Խեղմ կաթուածահար ձերունին անկողնէն ցատկել կուզէ ուրախութենէն. բայց իր անկարողութիւնը գգալով չակսի: Եւ արդէն 1920ին Կ. Մելգօնեան կը լի ինծի. «Եթէ խօսելու կարողաւթիւնը կորսնցուցած չըլլար եղբայրս, հնուազով ծեզ պիտի կանչէի, եւ այս (գտական) ինդիրները պիտի չը պատահէին»: Հաճրնեանի ակնարկած թուականի դէպքերու եւ Կ. Մելգօնեանի կեղծ կատաներու եւ նուիրատուութիւններու մասին արդէն ըստ բաւականին զրած եմ «Երականութեան լոյսին տակ» զրիս մէջ: Կարծէ հոս շեշտիլ հետեւեալ պարագան: Հաճրնեան, որուն կեանըը մուացութիւնէ, ուրացումներէ եւ հակասութիւններէ կազմուած է, այդպէս պիտի չխօսէր, երէ մուցած չըլլար 1923 Դեկտ. 2ին Աղեքսանդրիոյ տունը զարը չըմելանը մը համար, եւ նոն ըրած իր սա յայ-

Ժողովրդական գիկտապորութեան մը ստեղծումը
իթէ ոչ անկարելի, գոնէ բաւական զժուար զործ մըն
է, մանաւանդ երկու պատճառով: Ժողովուրդի մը որ-
գեղել ուզած ներքին-վարչական կանոններու զոր-
ծադրութիւնը մասսայական զործ մը չէ. պէտք է վա-
րիչ մարմին մը ունենալ, որ իրեւ ժողովրդական
կամքի արտայայտութիւնը կամ մարմացումը զոր-
ծադրութեան գնէ նոյն այդ ժողովուրդին որդեգրած
սկզբունքները, նոյն այդ ժողովրդի գործակցու-
թեամբը, և անոր օգուտին համար : Եւ ահա հոս է,
որ զգալի կը զառնայ առաջնորդողներու, լիքըներու
կամ աւելի ճիշդը ընտրանին պահառը: «Ընտրանին է,

տարարութիւնը. «Եթէ ուրիշ մը չի զիտեր, ես զիտեմ, թէ ազգը
90 առ հարիւր Մելգօննեան donationը եւ հպատակութեան խնդ-
րոյն մէջ ծեռք բերուած յաղթանակը ծեզի կը պարտի»: Այս
տողերը կարդալով մարդ կը տեսնէ, թէ Համբնեան կը հերթէ
Համբնեանը: Թէ Մելգօննեան նուիրատութիւնը իմ ստեղծումս
եղած է, սա շատ պարզ եւ որոշ է բոլոր աննոց համար, որոնք
մօտէն տեղեակ են զործին, եւ բաւականաչափ քալարացիական
քաջութիւն եւ անկեղծութիւն ունին հշմարտութիւնը խօսելու:
1923 Մայիս 8ին երբ Պօղոս փաշա Նուլպարի կը ներկայանամ
մասը բարզվի համար, փաշան տեսնելով որ Մելգօնեանի յու-
նահպատակութեան խնդրոյն լուծման մէջ իր ամելյուելի նկա-
տածը կարելի եղած է իմ ծեռքովս, կը շնորհաւորէ իմ մէջս
քրուն զործին մարդը»: Այն ատեն Պ. Վ. Մալէզեան կըսէ նու-
պարի «Փաշա, Սերորեանի մէջ զործին մարդը շնորհաւորած
միջոցիդ, կողէի որ զիտնար, թէ այս donationը ընողը Մե-
րորեանն է, եւ ոչ թէ Կ. Մելգօնեան»: Բայց ի՞նչ պէտք կայ
թարթակելու: Կ. Մելգօննեան հարիւր անզամ եւ հարիւրաւորնե-
րու ներկայութեան յայտարարած է եզիպոս եւ կիպրոս «Եէօր
օլուուն Սերորեանըն կէօզէրի քի, սէրվէրիմի ալլպ միլլէրէ
վէրտի»: Բայց ի՞նչ փոյթ այս ամէնը բոլոր աննոց համար, ո-
րոնք «վսեմ» ստութիւնները եւ «պէրճաշուր» տգիտութիւնները
կը ծափահարեն Փարիզի թէյասեղանին շուրջ: Քանի որ կապ-

որ կը համադրէ ժողովուրդի մը ոյժը: Քաղաքակըր-
թութեան սանդուխին վրայ իր մակարդակը պիտի
չոփուի միշտ իր ընտրանիին քանակովը: Ընտրանիին
կը պարտին բոլոր յառաջդիմութիւնները, ուրկէ յետոյ
միծ զննուածներն է որ կ'օգտուին»: Ու մենք այսօր
ընտրանիին պակասէն է որ կը տառապինք: Այդ պա-
կասը մեր մէջ զոյացաւ ոչ միայն վերջին ջարդերով,
այլև կուսակցական պայքարներու հետեւանքով, ըստ
որում որպէս զի անոնք կարենան իրենց անգործ պե-
տերը պարտագրել ժողովուրդին և ապրեցնել զանոնք,
մեր կուսակցութիւններով, մրուտել ջանացին բոլոր ա-
նոնք, որոնք անշահախնդրօրէն նուիրուած կը մնային
ժողովուրդական շահերու պաշտպանութեան: Եթէ աշ-
քի առջեւ բերինք վերջին երեսուն տարուայ կուսակ-
քան պայքարներու ամբողջ պատմութիւնը, իր մանա-
ցամասնութիւններով, պիտի չը գտնենք դէմք մը,
մարդ մը, արժէք մը, որ գիտումնաւոր կերպով զըր-
պարտուած, մրուտուած չըլլայ այս կամ այն կուսակ-
ցութեան կողմէն: Եւ եթէ մեր ներքին կեանքէն ու-
կուսակցական պայքարներու ընոյթէն անտեղեակ օտա-
րական մը աչքէ անցնէ այդ պատմութիւնը, և ըստ
այնու ուզէ ճանչնալ հայ ազգը, մարդը իր աչքին առ-
այնու ուզէ ճանչնալ համար, մատնիչներու, մատնիչներու,

թիէլ ծրամարտ ըսած է իր Les Mensonges de la vie interieure
զրբին մէջ: «Մենք ուզելով կրսենք բանի մը համար թէ «շքեղ»
կամ «հոյզակապ» է, մինչդեռ վերլուծումը պարունակու-
թեան, որուն կը փորձուին պատասխանել այսինչ բառեր, ցոյց
պիտի տար ամենայատնի կերպով, թէ որքան անյարմար, եւ
մեր զաղափարներէն որքան հեռու են մակղենները զոր թե-
թեւութեամբ, կը բաշխենք» (Էջ 23): Ուսկի հորին պաշտա-
մունքին արդիացած մէկ ծեւն է անշուշտ կուսակցական այ-
սօրինակ քաջալերանքը, շուայլուած անիրական դէպքերու եւ
անարժան անմերու:

զաւաճաններու, գողերու և զեղծարարներու ազգ մը բառերազդարար այդ չէ իրականութիւնը։ Այս ազգին մէջ պատուաւոր և պարկեցած մարդերու բանակներ կան գեռ։ Անցուչա այս իրերազդարարութեան զզուելի գործին մէջ պատուախանուտութեան մեծ բաժին մը ունի նաև ժողովուրդը, որ հաճոյք զգացած է միշտ չորախօսութիւններէ, չորախօսներէ և խաչագողներէ։ Մտաւոր անիշխանականութեան իր թուլացումներուն մէջ, մեր ժողովուրդը վարակուած միացած է միշտ խարուիլ ուղելու միսթիքականութենէ մը, որովհետեւ իր նկարագրի պակասէն և իրբև սովորամոլ չէ ուղած կամքի ջանք մը բնել իրարմէ զանազանելու համար իրականն ու երեակայականը, օգտակարն ու վնասակարը, սուտն ու ճշմարիտը, իրաւն ու զրպարտութիւնը, և եղերական անտարբերութեամբ մը թոյլ տուած է որ զինքը շահագործեն, իր զաւակները զըրպարտելով։

Այդ ժողովրդական դիկտագորութիւնը, զոր կուզենք իրականացած տեսնել մեր զաղութներուն մէջ նպատակ պիտի ունենայ։

1. — Կազմակերպել ժողովուրդը պարկեշտ և պարտաճանաչ քաղաքացիութեան սկզբունքներու հիման վրայ, և այսօրուան ցրքուն և անարժէք ոյժերէն ստեղծել միաձոյլ կամք մը, որ արժէքի վերածուի և կարենայ ինքզինքը պարտագրել քաղաքային ընտրութիւններու միջոցին, իր քուէն վերտպահելով անոնց, որոնք ոչ միայն հանրային օգուտին և հայրենիքի զարգացման ծառայելու խոստումը կընեն, այլև իրենց խոստումը յարգել ուղելու և յարգել կարենալու բարոյական երաշխաւորութիւնը կ'ընծայեն։

Կը զառնայ ոչ թէ քաղաքական և աշխարհագրական աշխարհակալութիւններու շուրջ, այլ ինքնասրբագրութեան և բարոյական ու հոգեբանական վերականգնումի շուրջ։ Կամքերը արթուն ու բարձր պահել աշխատինք։ Հսուած է թէ Շներքին պէտքը զեղեցիութեան վարդ մը կը գնէ քառսին ճակատը», պէտք է կամքի անհրաժեշտ ոյժը ունենալ զայն քաղելու համար։ Նկարագրի հիմնաւորութեան մէջ մտքի և կամքի համընթաց մշակումը անհրաժեշտ օժանդակ մըն է։ Մարդը, որ բաւականաչափ իմաստուն է հասկնալու համար, և «յանդուգն գործելու համար», պէտք է զիտնայ որոշապէս թէ կամքի դաստիարակութիւնը ոսկեբրուկն է մարդկային կարողութիւններուն, որուն հետամտիլը իմաստութիւններուն առաջինը պիտի ըլլար։ Դէպի ետեւ չը նայինք այլևս ան փակուած է մեզի համար, իր սխալներով, իւր յուսախաբութիւններով։ Լաւագոյնը ապագան է։ Մեր գործը գէպի առաջ քալելն է։ Թող զերբուկ ըլլան ճամբաները, հոգ չէ Եթէ տկարացած են մեր զիտակցական ոյժերը, չը վախնանք։ Տակաւին մեր մէջ ոսկեղէն հանքեր կան ենթագիտակից, և անդիտակից ուժերու անսպառ մթերք մը։ Անհրաժեշտութիւնը երեւան պիտի բերէ զանոնք։ Թերեւս պատրանքները, սակայն, այսօրուան և վաղուան իրականութիւններն են։ Աշխարհ դարերէ ի վեր հանդիսատեսը եղած է երէկի ցնորքներուն, ստուերներուն մարմառութեանը։ Իզուր չէ որ ըսուած է, «պատրանքը (illusion) զիտէ քաջագործութիւն ընել պահպանելու համար մարդկային զոյութիւնը, միջոցներով, որոնք անիրական են, և հետեւելով

նպատակներու, որոնք անիրական են նմանապէս։ Բայց լաւագոյնը կայ։ Երբ ապրելու եռանդը կը տկարանայ տառապանքի օրէնքէն հիւծուած, նորէն պատրանքն է որ կր նորոլէ խրամատները, կը գարմանէ վէրքերը, կ'ոսկեզօծէ ցնորքները, կը փայփայէ յոյսը, և կը նորոգէ մարած փափաքները։ Որովհետեւ ենթագիտակից երը անսպառ թաքուն գանձեր ունի գիտակից եսին աղետքը դարմանելու, իր ոյժերը գիտեն շարունակել մեր խանդավառութեան վսեմ սըխալը։ Նոյն իսկ այն ատեն, երբ ողջմտութիւնը կը խօսի զայն խորտակելու համար, և երբ ամէն ներդաշնակութիւն փլած կը թուի, երբ ո՛չ մէկ յըստակութիւն չը ցցուիր լինելու հրաւէրով, իր ապահով գործը, լոին, տակաւին կը պահպանէ կեանքին չափաբերութիւնները (rhythmes)։ Կեանքը գործել գիտցողներունն է, անոնց, որոնք երազին մարմին կուտան աշխատութեան սալին վրայ։ Չըյաջողած մարդիկ անոնք են, որոնք առանց աշխատելու, երադած են միայն։ Հմտութեան պաշար մը բաւական չէ կեանքի պայքարէն յաղթական դուրս գալու համար։ Պէտք է ամբարած ծանօթութիւնները գործքի վերածել, գործի մարդը մշակել մեր մէջ, նկարագրի հիմնաւորութեամբ, և կամքի դաստիարակութեամբ, և թէնինիսընի Ողիսեսին պէս կրկնել։

«Որքան տխուր է կանգ առնել, վերջ մը դնել, ժանդուիլ պատէն կախուած սուրի մը պէս, փոխանակ փայլելու ձեռքի մէջ, և գործածուելով փալվլելու։ Շնչելը միթէ ապրիլէ։ Եթէ շատ բան կորսնցուցինք, դեռ շատ բան ունինք. ինչ որ էինք, մենք այնպէտ

2. — Ազգային վարժարանները դնել ազգային դաստիարակութեան և նկարագրի շինութեան կարող վիճակի մը մէջ, առ այդ անհրաժեշտ նիւթական և պարոյական զոհողութիւնները պարտադրելով հայ համայնքներուն։

3. — Ունկնդրութիւնը պարտաւորիչ ազգային դասախոսութիւններ հիմնել, և բեմէն աշխատիլ ունչ կողիրներու տալ հայ քաղաքացիի դաստիարակութեան սկզբունքները։

4. — Հոկել հայ ընտանեկան կեանքին բարոյական գեղեցկութեանը, և մշակել կեանքի գեղագիտական գաղափարը ամենուն սրտին մէջ։

5. — Զափահաս որբերու համար լսարաններ հաստատել, ուր անոնք կարող ըլլան շնչել տեսակ մը տատանելան մթնոլորտ, և հոն կարծիքներու փոշընտանեկան մթնոլորտ, կարենան լաւ ճանչնալ գործնական կեանքը, և անոր մէջ յաջողելու միջոցները։

6. — Մշակել հայ քաղաքացիին մէջ բարի դերացնութեան սկզբունքը օտարագիր համաքաղաքացիներու հետ։

7. — Բարւօք յարաբերութիւններ մշակել տիրող կառավարութեան հետ, և աշխատիլ համակրանք ստեղծել իր շուրջ։

8. — Հետաքրքրուիլ հայ արհեստաւորին և խանութպանին գործովն ու կեանքովը, և աշխատիլ վերաշինելու ձարտարարուեստի ու վաճառականութեան մէջ խախտուած դիրքն ու համբաւը և վերահաստատեմէջ լանալ, պատուաւոր կերպով, հայ գործաւորին, արհեստաւորին ու խանութպանին երբեմնի համեստութիւնն ու պարկեշտութիւնը, և այդպէսով անոնց

Նիւթական և բարոյական շահը :


Եւ այսպիսի մեծ ծրագրի մը զործադրութեան համար կամաւորապէս ընդունուած դիկտադորութիւն մը մածագոյն բարեքը պիտի ըլլար այս ժողովուրդին համար :

Մեր առաջարկած ծրագրին զործադրութիւնը իսկզբան գծուար կերեւի ըլլալ : Բարոյական հիւանդութեան մը ախտաճանաչումը ընելէ և զարմանումի պէտքը ընդունելէ վերջ, գծուարութիւնները կը հարթուին կամքի ոյժին առջէ : Ընդունինք, թէ կամենալը կարենալ է : Վստահ ըլլանք, թէ ժողովուրդի մը ներքին կազմակերպական անիշխանութիւնը ապահովաբար իր ետեէն պիտի բերէ անբազալի բռնապետութիւն մը :

Գիտեմ թէ ապրուած կեանքի անկումի մասին խօսած պահուս ձշմարտութեան ձայնը չափազանց տիսուր պիտի հնչէ շատերու ականջին : Իր իրական շահերուն անգիտակ ժողովուրդ, ո՛ը կը սիրէ այն ձրշմարտութիւնները միայն, որոնք իր կիրքերը կը շոյեն, և ոսկի փոշի կը ցանեն իր թերութիւններուն վրայ : Ինչ փոյթ ինծի այդ պարագան : Անկարգապահութեան և անիշխանութեան բռնապետութենէն աշատելու միակ միջոցը ժողովրդական դիտակցական և բարերար բռնապետութիւնը ստեղծելն է միայն : Հոգէ թէ զործին բուն մարզերը պակսին բներանիին պակասը : Զմոռնանք ըսուածը, թէ մեծ դիկտադորներու, կեսարներու, Աղեքսանդրներու Աննիբալներու նաբուէոններու դարը անցած է այլես, և կարծես ալ պէտք չկայ անոնց : Գիտակից և անվհատ ժողովուրդ մը կընայ անոնց գերը կատարել այսօր, երբ խնդիրը

մնացած ենք . զիւցազնական սրտեր, միշտ հաւասար իրենց, ժամանակին ու բաղդին բերմամբ տկարացած, բայց միշտ զինուած աննուած կամքով մը ջանալու, վնասուելու, զտնելու և երբեք տեղի չի տալու » :

ՊԵՏՐՈ




3(47.925) 323
323.1 (47.925) 323

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳԱՐՄԵՐԸ

1.—	Թուղթ Հովուական	(սպառած)	—
2.—	Պատկերներ	(«)	—
3.—	Դրուագներ	(«)	—
4.—	Հովիտին Խրատները	(«)	—
5.—	Քրիստոնէական Վարդապետութիւն	—	—
6.—	Քրիստոնէական Բարոյականը	—	—
7.—	Աստանայի ջարզը եւ պատասխանատուները	—	—
8.—	Վերց Cilicien	—	—
9.—	Ընկերվարութիւն եւ Հայ Ընկերվարականներ	—	—
10.—	Վաղուան Հոգին	—	—
11.—	Մանչէսթրի Հայ Գալութը	—	100
12.—	Բանախօսութիւններ	(Ա.)	100
13.—	Ամերիկահայ Տարեցոյցը	(1912)	—
14.—	» Տարեցոյցը	(1913)	—
15.—	Արմենիա եւ Հայաստան	—	—
16.—	Հայկական Մզմաւանշը	—	—
17.—	Մտքի Թափառումներ	—	20
18.—	Խրականութեան Լոյսին Տակ	—	—
19.—	Ակամայ Պատաթխաններ	—	25
20.—	Ազգ. Դաստիարակութիւն Ազգ. Նկարագիր	—	45

ԳԻՆ 15 Ս. Դ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0227837

49 059